

ՀԵՂՋԱԿԱՆ ՅՈՒՆԻՎԵՐՍԻՏԵՏ

ԱՐՄԵՆ ԿԻՑՈՒՐ

ԳՐԱԴԱՐԱՆ

19/3/37

ՀԱՅԱՍՏԱՆ

ԱՌՅԱԼԻԶՄ, ՔՈՄԻԿՆԻԶՄ

Ե Ի

Հայ ԴԷՄՈԿՐԱՏԻԱՆ



ՀԱԼԵՊ

1939

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1
4 52

226

Կիոնք Ա.

Սոցիալիզմ, կռմռւնիզմ և Հայ սկսն մեծ
գեմուրատիան։

Ական	մեծ	1
այս	բ.—	
		6
ալումբ		16
		18
Եիզմ		25
իալիստական		
		27
		31
		33
սրութիւն		37
որիւնք» մը		42
ը		48
բնուկը		53

ԱՐՄԵՆ ԿՐՈՆԻԿ

Ի՞նչ է
ՍՊՅԱԼԻՉՔՄԸ

եւ


ՔՊՄԻՒՆԻՉՔՄԸ



ZULEM

1939

Տպարան Ա.Ն. Ա. Խովհաննի



A 80477

2334

2336

155

Զ Օ Ն

«ԿԱՅԾ»ԵԱՆ ՍԵՐՈՒՆԴԻՆ

Մարգիստան մուրճի՝ ձեր հարուածի
Գոռ զարկերէն ջանասփիւռ՝
Պատսպան սերունդ մը ննշուածի՝
Դուրս ցայտեցիք համասփիւռ։

ՀԵՂԻՆԱԱԿԵՆ

Ե՞ԱՀ Է Սոցիալիզմը Եւ Քոմինիզմը

Սոցիալիզմ կը նշանակէ հասարակակարգ մը՝ ուր գոյութիւն չպիտի ունենան դասակարգեր։ Շատ կը սխալին այն սոցիալիստները և կամ անոր հակառակորդները, որոնք կը կարծեն թէ սոցիալիզմ կը նշանակէ գործառը և գիւղացի դասակարգի մշտական տիրապետութիւնը։ Հասարակակարգի մը մէջ՝ ուր վերջ չը պիտի գտնէ բանւորի և գործառորի տերապետութիւնը, հոն գոյութիւն չի կրնար ունենալ սոցիալիզմ։

Սոցիալիզմը հասկնալու համար նախ պէտք է՝ հասկընանք ի՞նչ տարրերէ կազմուած է հասարակական կազմը, ի՞նչ դասակարգեր յառաջ եկած են անոր ծոցը, ի՞նչ հակադրութիւններ ունին մէկը միւսի վերաբերմամբ, ի՞նչ պայքարներ ունեցած են մէկը միւսի հանդէպ, ի՞նչպէս այդ պայքարը կը տանի մարդկութիւնը գէպի սոցիալիզմ։

ԴԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲԱԺՄԱՆՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՄՆԵՐԸ

Ամէն անոնք՝ որոնք չեն մօտենար բոլոր ընկերական հարցերուն որպէս հետեւանք դասակարգային շահերու, դասակարգային ձգտումներու և դասակարգային քաղաքականութեան, անկասկած ձախաւեր լուծում մը կու տան իրենց մօտեցած հարցին։ Ներկայիս՝ դասակարգային պայքարը այնքան աչքառու գեր կը կատարէ՝ որ ան ոկսած է ցնցել և ուշաբերել ամենաթմրած և պահպանողական մտաւորականն իսկ։

Նախ տեսնենք թէ ի՞նչ է դասակարգը, և ի՞նչի՞ վրայ հիմնուած է ան:

—Դասակարգը, հասարակական այնպիսի համախմբում մըն է, որու անդամները արտադրութեան մէջ միատեսակ դեր կը կատարեն, որով եւ կը տարբերին հասարակական այլ ժերշերէ:

Նիւթական-արտադրական գործողութեան միջոցին է որ հանդէս կու գան դասակարգերը. արտադրական միջոցներու վրայ հիմնուած է դասակարգային բաժանումը:

Մարքս երեք դասակարգ կ'ընդունի, քափիթալիստ, հողատէր և պրոլետար:

Ո՞վ է դրամատէր դասակարգը.— Արդիւնարերական ձեռնարկութիւն կատարողն է. բանւորի արտադրական ուժը գնողն է. անոր յաւելեալ արժէքով դրամազլուխ դիզողն է: Բոլոր անոնք որ արտադրութեան մէջ վերոյիշեալ դերը կը կատարեն՝ քափիթալիստ են:

Ո՞վ է հողատէր դասակարգը.— Արտադրութեան համար քափիթալիստի գործարաններուն և նման ձեռնարկութիւններուն նոդ մատակարարողն է: (Նա այդ հոդի փոխարէն կը ստանայ որոշ տուրք, որ կը կոչուի հողային րենա — հողավարձ) և հողային բէնտա ստացողն է:

Ո՞վ է պրոլետար դասակարգը.— Քափիթալիստական արդիւնարերութեան մէջ իւր բանւորական ուժը վաճառողն է. նա իր մկանային ուժով ներկայ համաշխարհային հարստութեան արտադրողն է. նա չունի արտադրական միջոցներ, այլ ուրիշի սեփականութեան մէջ կ'աշխատի, անոր ու սեփականաթիրոջ մէջ կայ շահերու նակադրութիւն:

Ինչպէս կը տեսնենք, երեք դասակարգերու սահմանումը արտադրական յարաբերութիւններու մէջ որոշուեցան: Եթէ այդ արտադրական գործողութիւնները չըլլային՝ վերոյիշեալ երեք դասակարգի գոյութիւնն ալ մէջտեղ չէր գար:

Այս երեքը իրարմէ կը տարբերին ո՛չ միայն իրենց արտադրական գերերով, այլ իրարու դէմ ունեցած հակազրութեամբ։

Քափիթալիստը կ'աշխատի բանւորին քիչ աշխատավարձ իսկ հողատերին քիչ հողավարձ տալ։

Հողատերը կ'աշխատի շատ հողավարձ առնել։ Իս կը ցանկայ որ բանւորի աշխատավարձն ալ քիչ ըլլայ, որպէսզի քափիթալիստը աշխատավարձի բարձրացումով իր հողավարձը չը քիչցնէ։

Պօլետարը կը ձգտի շատ աշխատավարձ ստանալ, որք կը դպչի քափիթալիստի և հողատիրոջ շահերուն։ Ահա այս դասակարգային շահերն են որ վերսիշեալներուն կը մզեն դէպի «գասակարգային կոիւ»։ և նկատի ունենալով տնտեսական կեանքի առաջնական դերը, մենք ամբողջ պատմութիւնը կը տեսնենք որպէս թատերաբեմ դասակարգային ընդհարութեալու։ Մէկ կողմը տիրող գասակարգերը, միւս կողմը տիրող։

Ասկէ զատ, մենք տեսանք որ երկու տիրող դասակարգերու շահերն ալ իրարու կը բաղիսէին, ատոք համար աւելի ճիշդ է ըսել «պատմութիւնք դասակարգային և դասակարգերու կոիւ է»։ Այս է պատմական դէպքերու բուն կմախքը։ բայց այս երեք խոշոր դասակարգերէն զատ՝ կան շարք մը մանր դասեր, ինչպէս օրինակ կղերը, մանր սեփականատէր գիւղացին, արհեստաւորը և մոտաւորականութիւնը։ Ասոնցմէ ոմանք տիրող՝ ոմանք տիրող դասակարգի մասերը կազմելուն համար՝ առանձնապէս կանգ շառինք անոնց վրայ։

Ահա այս մանք դասերն ալ նկատի ունենալով՝ պատմական դէպքերը աւելի ևս կը խճողւին և մակերեւութօրէն նայող մը, միտքը շփոթելով, չի կրնար ըմբռնել դէպքերուներքին դասակարգային պայքարի հողին։ բացի ատկէ, իւ-

բաքանչչւր դասակարգ ունի իւրայատուկ գաղափարաբանութիւն մը, որը գասակարգային գունաւորում ստանալով հանդերձ՝ ահազին զեր կը կատարէ գոյութեան կռուի մէջ՝ իւր փոխազդեցութեան շնորհիւ։ Ահա այս երեւոյթն ալ պատճառ մըն է որ աւելի կը բարդանայ պատմական դէպքերու դասակարգային բնոյթը, և մենք իսկոյն չենք կը բարձար ըմբռնել զայն։

Տալով գասակարգային շերտաւորման հիմունիքը, և դասակարգերու սահմանումը, կը մնայ մեզ թուել քանի մը պատմական փաստեր։

**ԴԱՍԱԿԱՐԳԵՐՈՒ ԾԱԳՈՒՄԸ. — ՊԱՏՄԱԿԱՆ ՄԵԾ
ԴԵՊՔԵՐՈՒ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ Ա.ԱՏԱ.Ռ.Ը. — «ՊԱՏՄՈՒԹԻՒՆՆ
ԴԱՍԱԿԱՐԳԵՐՈՒ ԵՒ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԿՈՒԻ ՄԸՆ Է»։**

Պատմութիւնը մարգու՝ դէպի բնութիւնը և դէպի մարդը ունեցած յարաբերութիւնն է։ Նախապատմական շրջանին ցեղերը թէ' իրարու և թէ' ընութեան զէմ կը կռուէին։ Բնութեան բազմաթիւ արհաւելրքները — շնորհիւ մարդու ինքնապաշտպանողական միջոցներու տկարութեան — անհամեմատ աւելի ուժեղ և ներգործօն ոգուցութիւն ունեին մարդու վրայ. մարդը այդ անյազմելի ուժի դիմաց տկար ըլլալուն՝ աւելի շուտ և շատ համախմբուելու և հաւաքական կերպով դիմագրաւելու բնազդը ունեցաւ։ Ո՞վ կը մտածէր մինակ գուրս զալ կայծակի աւերը վերաշնելու, հեղեղի թափը կանեցնելու. ո՞վ կը մտածէր «իւրացնել» այն բահը ու նետը որոնց միջոցով թումբեր և վայրենի առիւծներ կը կանգնեցուէր։ Համայնական էր ամէն ինչ, թէ աշխատանքի գործիքները և թէ արդիւնքները։

Ի՞նչ էր համայնական կռուի գրդապատճառը։ «Զուկ բռնելու, որսորդութեան, յարձակման և պաշտպանման հա-

մար եղած պարզ աշխատանքի համագործակցութիւնը, կ'ըսէ Զիպէր, կենդանիներ արածելու, անտառներ կտրելու, ոռողելու, հողը մշակելու, տուն և խոչոր գործիք շինելու (օրինակ, ուռկան, մակոյկ), պէտքերը կը ստիպէին նախնական մարդոց, որ արտազրութեան միջոցները միասին գործածեն. այդ պատճառով համայնական էին նաև շարժական և անշարժ սեփականութիւնները, զորս պէտք էր պաշտպանել թշնամի ցեղերէն»։

Ցեղի իւրաքանչիւր անդամը անձամբ կը մանակցէր ապրուստի հայթայթման գործին. ցեղի անդամներու նուազութիւնը առիթ չէր տար առանձին «բաշխիչ» ձեռքի մը հանդէս գալուն. ամէն անհատ իր գործը ինք կրնար տեսնել։ Սակայն ցեղի անդամներու թիւը բազմապատկուելով՝ այս յարաքերութիւնն ալ փոխուեցաւ։ Բազմանդամ ցեղի մը բոլոր անդամները չէին կրնար թէ՛ արտադրել և թէ՛ արդիւնքը իրենց ձեռքով առնել։ Համայնքի մէջ անկանոնութիւն չի յառաջացնելու և աշխատանքի ընթացքը կանոնաւորելու համար պէտք զգացուեցաւ զօրեղ և յատուկ ձեռքի մը, այսինքն կազմակերպչի մը։

Ցեղերու մէջ առաջ եկած կազմակերպիչները որոշ առեն գեռ ուրոյն դասակարգ չէին կազմեր, որովհետեւ արտադրական կեանքի մէջ միւսներէն տարբեր գործ չէին կատարեր։ Ակզբնական ըրջանին կատարողի կամ ցեղապեսի և անդամներու շահերուն մէջ հակադրութիւն չկար։ Թէ՛ ցեղի անդամները քիչ և թէ արդիւնաբերութիւնն ալ նուազ լինելուն՝ չէր կարելի մէկ մասին շատ՝ միւսին քիչ բաժին տալ։ Այս պարագան առաջ պիտի բերէր մէկ մասի ֆեզիքական թուլութիւնը, որը խիստ կը վեասէր ամբողջ ցեղին, որովհետեւ թէ՛ անոր պիտի խնամէին և թէ անոր հիւանդութեան պատճառով՝ արդիւնաբեր ձեռքէ մը զբկուած պիտի լինէին։

Յեղապետի դիրքը երթալով աւելի կը բարձրանար, մանաւանդ այն պարագային, երբ ցեղերու մէջ ապրանքներու փոխանակական յարաբերութիւնները կ'սկսի: Փոխանակութեան հետ ծագում առնող մասնաւոր սեփականութիւնը առիթ կու տայ ցեղապետին շատ ստացուածք դիզելու: Յեղապետը, իւր բազմամարդ ընտանիքով կը սեփականացնէ գիւղական ահագին հողեր ու ապրանքներ: Յետոյ նա կը սկսի շահագործել զանոնք աշխատցնելով գիւղացիները, որով և Ֆիօսալ—աւատական—դասակարգի հիմքը կը դնէ:

Մասնաւոր սեփականութեան առաջացումը աւելի եւս կը սրցնէ ցեղերու կոխել. յափշտակութիւն և կողոպուտ սովորական բաներ կը դառնան: Այս երեւյթը պատճառ կը դառնայ ցեղի կոռուող ուժերու կազմակերպուելուն և յատուկ գինուորական դաս կազմելուն:

Զինուորական դասը, որ առաջ ամբողջ ցեղի շահերու պաշտպանման համար եղած էր, կամաց կամաց կը դառնայ ցեղապետի — աւատապետի — գործիքը, որով նա իւր տիրապետութիւնը զէնքով կը սրբագործէ:

Համայնտական կեանքի որոշ աստիճանին, ցեղի հոգեկան պահանջները ծնցուցեր էին հաստատութիւն մը, որ իրենց հոգեկան պէտքերուն միայն բաւարարութիւն կու տար, այդ կղերական հաստատութիւնն ու կղերական դասն էր: Կղերի շահն ալ հիմնուած էր գիւղացիներու կեղեքման վրայ. հոգեւորականութիւնը անաշխատ դաս մըն էր, և կ'ապրէր տաճարներու հասոյթներով:

Աւատական, զինուորական և կղերական կեղեքով տարբերը իրենց գոյութիւնը հիմնած էին ուրիշ դասակարգի մը վրայ, որը կպած էր հողին, ամառ ու ձմեռ կ'աշխատէր, կ'արտադրէր և տիրապետողներուն սնունդ կը մատակարարէր. այդ հողագործ դասակարգի էր:

Հասարակական կեանքի բարդացումով ցեղերու փո-

խաղարձ յարաբերութիւններն ալ շատցան, և բարդացան. թէ՛ այս յարաբերութիւնները կարգաւորելու և թէ ճանապարհորդութիւնը ապահովելու համար՝ կազմակերպիչ ոյժը ալ աւելի զօրացաւ և յառաջ բերաւ որոշ օրէնքներ, կանոններ և հիմք գրաւ պետութիւն կոչուած հաստատութեան:

Պետութիւնը տիրապետող դասերու բռնագրաւումը պահող, արդարացնող և իրագործող ոյժ մըն էր:

Մարդիկ համայնական շրջանէն մտան մասնաւոր սեփականութեան աշխարհը, անդասակարգայինէն դէպի դասակարգային պայքարը: «Հացի կոիւ»ը սկսաւ ծայր տալ մարդոց մէջ. ատելութեան և թշնամանքի մայր մրցումը, հասարակական յառաջդիմութեան հիմնաքարերէն մէկը դարձաւ: Ով որ տնտեսապէս և ֆիզիքապէս ուժեղ էր՝ ա՞ն ալ տէր էր արտադրական բարիքին. հզօրի և թոյլի պայքարը բնութենէն՝ մարդոց մէջ փոխադրուեցաւ:

Հակադարձ շահերու այս թաւալագլոր շարանը՝ եկաւ հիւսելու «պատմութիւն» զանգուածը և այսօր մեզ ներկայացնելու «Ազգերու պատմութիւնը»: Ահա այդ պատմութիւնը, Տեսեսապէս հակադիր շահեր ունեցող դասակարգերու բալիումներու նկարագրութիւնն է. «Պատմութիւնը դասակարգային կոիւ է». կ'ըսէ Կոմունիստական մանիֆէստը:

Հասարակական կեանքի մէջ՝ «գասակարգային կուլի» մասին, Մարքս և Էնգլելուն առաջ, Ուտոպիստ-Սոցիալիստներն ալ գրած և մատնանշած էին, բայց ասոնք չէին նկատած թէ պատմական զարգացման ազդակը «գասակարգային կուլն» է, անոնք չէին հասկցած թէ «գասակարգային կուլը» այն մղիչ ոյժն է, որու օգնութեամբ կ'իրականանայ հասարակական ներքին կեանքի ամբողջ գործունէութիւնը, հասարակութիւն՝ որը դասակարգերու բաժնուած է:

Մեր պատմութեան գրքերու բացատրութիւնները խիստ տարտամ և անկապ են այն պատճառով, որ անոնց հեղի-

նակները չունին ինքնուրոյն տեսակէտ մը պատմական երեւոյթներու վերաբերմամբ:

Շատ պատմաբաններու բոլորովին անծանօթ է «դասակարգային կոռուի» նշանակութիւնը և պատմական դէպքերու մէջ անոր խաղացած դերը: Այս տեսակ պատմութեան գիրքերը կը նմանին անհոգի մարմնի մը:

Պատմական ազգերու թէ՛ անկումները և թէ՛ բարձրացումները խիստ բռնաղբօսիկ մեկնութիւններ կը գտնեն այդ պատմաբաններու կողմէ: Օրինակ, «Յունական և հռովմէական անկումներու պատճառը՝ բարքերու անբարոյականացումն էր»: «Խաչակրաց արշաւանքի դրդիչը՝ կրօնի զգացումն էր» կ'ըսէին անոնք ևալին:

Ամէն լուրջ պատմաբան՝ քննելով Յունաստանի քաղաքակրթութեան անկման պատճառները եկած է այն եզրակացութեան որ այդ անկումը հետեւած է Յունաստանի ստրկական դրութեան՝ այսինքն տնտեսական վիճակի անկման: Յունաստանի տնտեսական վիճակը հիմնուած էր պատերազմի դաշտէն յափշտակուած կամ զնուած զերիներու աշխատանքի վրայ: Ատտիկէի մէջ լեցուն էին ֆապրիկաներ, որոնք արտահանութեան բազմատեսակ ապրանքներ կը պատրաստէին: Բայց երբ հռովմէական տիրապետութեան ուժեղացումով՝ Յունաստան նոր զերիներ բերելու ճանապարհէն զրկուեցաւ, այն ատեն սկսաւ իյնալ Ատտիկէի առեւտրական վիճակը, ոչնչացաւ ազնուականութեան դրականասէր կեանքը, և հետեւաբար Յունաստանի բարզաւած դիրքը:

Հռովմէական կայսրութեան անկումն ալ «բարքերու փճանալէն» չէր: Հռոմը երբ տէր դարձաւ բազմաթիւ զաղութներու, այն ատեն սկսաւ մեծ քանակութեամբ արմբատիք ներմուծուիլ կայսրութեան մէջ, Հռովմէական դիւզատնտեսական կեանքը ասկէ մեծ հարուած մ'ընդունեց:

Աւելցուցէք ատոր վրայ նաև այն պարագան որ կայսրութեան տնտեսական զարկերակը հողագործութիւնն և հետեւարար զիւղացին եր, աս ալ տասնեակ տարիներ հոռվմէական փառապանձ բանակի մէջ կորսնցնելով իր կենսական ուժերը, աշխատանքի համար ամբողջովին անպէտք տարը մը դարձաւ: Գիւղացիներու հողերը կամաց կամաց խոչոր հողատէրերու ձեռքն ինկան, որոնք հողը կը մշակէին ստրուկներու միջոցով: իսկ այս պարագան ամբողջովին ձգեց կայսրութեան գիւղատնտեսութիւնը, որը չի կրնալով դիմանալ գաղութներու ապրանքային մրցութեան՝ քայքայութելու դատապարտուեցաւ: Ուրեմն թէ գիւղացիներու աշխատանքի անընդունակ վիճակը, և թէ տնտեսական զըրութեան փճացումը պատճառ դարձան Հռովմէական կայսրութեան անկման:

Կրօնի զգացումը, որպէս ազդակ պատմական յեղաշըման, շեշտուած է «Խաչակրաց արշաւանք»ին մէջ՝ կ'ըսեն: «Սրբատեղիներու ազատութիւնն» է այն մղիչ ուժը որ հարիւր հաղարաւոր գիւղացի, ազնուական և կղերը մղեր է կռուելու խումական տիրապետութեան դէմ և Երուսաղէմի գմբէթի վրայ փողփողեցնելու քրիստոնէական փայլուն խաչը՝ կը պատճառաբանեն:

Զէ կարելի միայն «անտեսական»ը հիմունք ընդունիլ, կրօնական զգացումն ալ նման դեր կատարած է ու կը կատարէ պատմութեան մէջ: Արժէ քիչ մը երկար կանգնիլ այս, ըստ երեւոյթին հիմնական առարկութեանց վրայ:

Գրիգոր VII (կանոսա) ազդեցութիւնը շատ մեծ էր. Եկեղեցիի տիրապետութիւնը այնպիսի բարձրութեան վրայ էր որ Խաչակրաց արշաւանքը Ուրպան VII Պապի Dieu la voit «Աստուած այս կամեցաւ» խօսքի հետեւանք կը համարէին: Եկեղեցին իր հսկայ հարաստութեան չնորհիւ այն պիսի դիրքի մըն էր հասեր, որ բոլոր աւատապետները

անոր կ'ենթարկուէին, անոր հրամանները հլուօրէն կը կատարէին, ասկէ ալ կը կարծէին թէ «մաքուր կրօնի ձայնին» կը հպատակին:

Հստ Գրէյլիխի՝ Խաչակրաց արշաւանքի ատեն երեք դասակարգեր կային. — իշխաններ, «րոնց պարտականութիւնն էր պատերազմիւ. կղերականութիւնն որոնց պարտքն էր կազմակերպել գրականութիւնը և զիւղացիներ՝ որոնք սոսկալի կեղեքման ենթարկուած էին և ճորտական դլութեան մէջ էին:

Եկեղեցու ձեռքին էր կեղրոնացած այն բոլորը՝ ինչ որ կարելի էր գիտութիւն անուանել. բացի ատկէնա կը հովանաւորէր նաեւ խեղճերը և հիւանդները, նա անտեսական հզօր տիրապետութիւն մըն էր:

Այդ շրջանին իտալիոյ և Հիւսիսային ֆրանսայի մէջ զարգացեր էր առեւտուրը և կամաց կամաց առաջ եկած էր գրամագլուխը — դրամի շրջանառութիւնը. այս հանդամանքն աւ նպաստեց Խաչակրաց արշաւանքին՝ հոնկէ հարստութիւն բերելու համար:

Փոքր ֆէօտալները, կեանքի սուղ պայմաններու շնորհիւ, չկրցան բաւականանալ իրենց ճորտերու բանական տուրքերով, մտան խոշոր ֆէօտալներու բանակները, և լայնցուցին աւազակութեանց ու թալանի ծաւալը, որը շատ սովորական երեւոյթ դառնալ սկսաւ:

Քայքայուող ֆէօտալներու զինուորական բանակները, և ատկէ բխած աւազակային խմբերը իրար անընդհատ կոտորելով գրական օգուտ մը ձեռք չէին բերեր և անոնք ստիպուած եղան իրենց աչքերը օտար տեղեր յառել:

Միայն միջին Եւրոպայի ֆէօտալները անօթի և աւազակարոյ չէին. Նորմանները եւս յայտնի էին իրենց որի և աւերածութեան հակումներով: 1066 թուին Վիլհելմ Յաղթող՝ 30,000 նորմաններով ողողեց Անգլիան և ամէն տեղ

Ֆէօտալական սիստէմ հատուառեց՝ Նորմանները նստակեաց չէին, ասով ալ բաւարարութիւն չստացան, ուզեցին աւելի հարուստ տեղեր խուժել: Երուսաղէմի ոսկու և գեղեցիկ կանանց համբաւը, ուխտաւորներու և հարուստ սեղանաւոր հրեաներու միջոցով ամէն տեղ տարածուած էր: Այս բոլորի վրայ աւելցուցէ՛ք նաեւ այն մեծ սովը, որ տիրեց 1095 թուին ամրող Ֆրանսայի մէջ և որը մեծամեծ խռովութիւններու պատճառ եղաւ: Այս էր Եւրոպայի տընտեսա-հաստարակական կեանքը, մարդիկ մատի մը շարժման կ'սպասէին ամենավտանդաւոր տեղերն իսկ խուժելու:

Գրէմմիխ՝ պատմաբան Վէրէբէն փաստեր բերելով կը հաստատէ թէ վերոյիշեալ ուժերէն զատ Խաչակրաց Արշաւանքին կը մասնակցէին նաև երգիչները, կատակարանները, նուազիչները իրենց կիներով և երախաններով, որոնց միակ նպատակը իրենց նիւթական դոյսութիւնը ապահովելն էր: Այսու ամենայնիւ բոլորը միասին կը կանչէին «Dieu la vo!» — Աստուած կամեցաւ:

Թէեւ ամէն կողմ կը թմբկահարուէր «կրօնական» արշաւանքի մասին, սակայն ըստ էութեան յայտնի չէր Բիւզանդական—քրիստոնէական—Պոլսոյ, թէ^o Իոլամի տիրապետած Երուսաղէմի վրայ կ'արշաւէին:

Շատ չանցաւ, կրօնական պիտակն ալ մէկ կողմնեացին և հասած տեղը թալլեցին ու կողոպտեցին, քրիստոնեայ թէ մահմետական զիւղ՝ այդ միեւնոյն էր: «Խաչակրիպներու այդ արշաւանքին վրայ Պոլսոյ Յունաց թագաւորը իմաստ կասկածանքով սկսաւ նայիլ և կը վախճար անոնց աւարառութիւններէն: «Խաչակրիներու տիրապետած հողերը, կը զրէ Վէրէբէ, բաժանուած էին ֆէօտալներու մէջ: Եփրատի սահմանները տարածուած էին ֆրանկ ասպետներու զղեակները: Երուսաղէմի թագաւորութեան մէջ իսկ ֆէօտալական տիրապետութիւնը իր թաթը դրած էր: «Քրիստոնեայ Խաչակրիներ»ը աւելի շատ իրենց երկրային բարիբ-

ներու մասին հոգ կը տանէին, քան թէ կրօնի տարածման վրայ:

Անկարելի է այիսու ուրանալ թէ խաչակրաց արշաւանդը և նիսեսական նիմուններէն չէ: Կրօնական պիտակը պարզ խարկանք մըն էր, կեղծ վերարկու մը:

* *

Միջին գարու պատմութեան կարեւոր մասը գիւղական ապստամբութիւնները կը գրաւեն: Առեւտրական գրամագլխի զարդացման հետ կազմակերպուեցան նորանոր առեւտրական քաղաքներ, և դրամի ըրջառնութիւնն ընդարձակուեցաւ: Ֆէօտալները ամէն զնում դրամով լնելուն համար՝ սկսեցին շատ դրամ գիզելու ետեւէ իյնալ, որով գիւղացիներու տուրքերը՝ բնական բերքերու փոխարէն դրամի գերածեցին: Գիւղացիներու աշխատանքը ալ աւելի շատցուցին, անոնց՝ հողին կապելով, ճորտական դրութիւնը ամրապլնեցին և ճորտական ճնշումը ծայր աստիճանի հասցուցին:

Գիւղացիական այս անտանելի դրութիւնն էր որ պատճառ դարձաւ գիւղացիական ապստամբութեանց XIX դարուն իտալիոյ, XIX դարուն Անգլիոյ և Ֆրանսայի XV դարուն Բնէեմիոյ և XVI դարուն Գերմանիոյ մէջ: Այս շարժումներու ամենամեծը 1525 թուի գերմանական գիւղացիներու ապստամբութիւնն էր: Գիւղացիները 12 կէտէ բաղկացած պահանջներ գրին, որոնց գլխաւորներն էին՝ ճորտութեան և ապօրինի հարկերու վերացումը, հողեւոր և աշխարհական դատարաններու անաշառութիւնը, անտաներէն և ձկնորսութենէն անարգել օգտութիւը, բոլորն ալ զուտ նիսեսական պահանջներ էին: Բայց որովհետեւ այս ժամանակաշրջանի գլխաւոր գաղափարաբանութիւնը կրօնն էր, այդ պատճառով ալ զուտ մնտեսական պահանջները, կրօնական վերարկու հագան ու գիւղացիները իրենց պահանջները Ս: Գըքին գիմելով կը հիմնաւորէին: այս լսել չէ որ գիւղացիական ապստամբութեան դրգիչ պատճառը Ս: Գըքին մատնանշած օրէնքներն ու պատսէրներն էին:

Միջին դարէն սկսուծ՝ բոլոր կրօնական աղանդներու պատճառն ալ տնտեսական յարաբերութիւններն էին:

Առեւտուրի յառաջացումով, քաղաքի կազմակերպութեան շնորհիւ խոչոր ֆէօտալ պատականութիւնը գիւղացիները և նոյնիսկ փոքր ֆէօտալները ծանր կերպով ճնշել սկսու, որոնք միանալով պատական լուծը թօթափերու աշխատեցան, որով և առաջ եկան XIII դարու աղանդները. հիմքը տնտեսական ճնշումն էր, իսկ արտայայտութեան ձեւ՝ կրօնական: Այս շարժումներու ամենամեծը կիւթէրի բարենորոգումներն էր, որը նորածագ պուրժուազիայի գործըն էր խոչոր ֆէօտալներու և պատականութեան բոնութեանց դէմ:

«Բոլոր աղանդներու էութիւնը մէկ էր, կ'ըսէ Բոկտանով «—Կորչէ հոգեւոր ֆէօտալ»»:

1648ի Անգլիական: 1787ի Ֆրանսական, 1848ի Գերմանական և 1868ի Ճարոնական յեղափոխութիւնները հիմնապէս խորտակեցին ֆէօտալական կարգերը և հիմնեցին ներկայիս պուրժուական-քափիթալիստական կարգերը:

* * *

Եթէ մենք փորձէինք ուրիշ փաստեր ալ յիշել, հարկ էր լինէր ամրող պատմութիւնը արձանագրել: Մեր ժամանակակից քաղաքականութիւնը ապագայ պատմութիւնն է, ո՞վ կրնայ չընդունիլ թէ ամրող քաղաքականութեան հիմունքը դասակարգերու ՏԵՍԻՒԱԿԱՆ ՇԱհիԵՐԻ ՆԵՐԿԱՅ քաղաքականութիւնը մեր աչքի առաջ պատմութիւնը, իսկ թէ բացարութիւններու մէջ տարակարծիքութիւն կայ, առոր պատճառը այն պատմաբաններն են, որոնք պատմական երեւյթի մը արտաքին առիթը հիմնական ազդակին հետ շփոթելով՝ որևիս կերպով կը ներկայացնեն պատմութիւնը և հարցին ցանցառօքէն նայողին կը հաւատացնեն թէ այսինչ պատմա-

կան դէպքի բուն պատճառը կրօնը, կամ քաղաքական տեսակէսն է:

Ամբողջ պատմութիւնը դասակարգերու կամ դասակարգային կուիւ է: Պատմական հասարակական յեղաշրջմանց հիմնական ազդակը անտեսական յարաբերութիւնն է. կրօնը՝ քաղաքակրթութիւնը այդ երեսոյթը արտայայտող ձեւերն են, իսկ մեծ մարդիկ՝ գործակատարները:

Այս է պատմութեան մասին մեր համոզումը:

ԴՐԱՄԱՏԻՐԱԿԱՆ ԿԱՐԳԵՐՈՒ ՏԱՊԱԼՈՒՄԸ

Քսաներորդ դարը քափիթալիստական շրջանն է: Ասոր ճակատագիրը միւս դասակարգերէն տարբեր չի կրնար ըլւալ:

Դրամատիրական կարգերու հիմքը վարձու բանուրութիւնն է: Բոլոր գործարաններու, հողերու տէրերը դրամատէրեր են, իսկ անոնց վրայ աշխատաղները՝ բազուկնին եւ մտերնին վաճառքի հանած աշխատաւորութիւնը:

Աշխատաւորութեան և դրամատիրութեան պայքարը սկսած է 17րդ դարէն և կը շարունակուի մինչեւ մեր օրերը:

Ֆէօտալական կարգերը արգելք ըլլալով՝ մեքենական արտադրութեան յառաջացման՝ այս վերջինիս պաշտպան դասակարգը՝ բռնի ուժով տապալեց ֆէօտալական կարգերը, որպէս զի անոր տեղը հաստատէ պուրծուական կարգերը:

Իր հերթին քափիթալիստական պուրժուական կարգերն ալ արգելք հանդիսանալով արդիւնաբերական ուժերու զարգացման՝ այս վերջնոյս կրողը և տէրը՝ աշխատաւոր դասակարգը, կը ձգտի տապալել քափիթալիստական կարգերը, որպէս զի անոր տեղ հաստատէ անդասակարգ սոցիալիստական կարգերը:

Ցիշեալ կարգերու տապալումները եղած են Յեղափոխու-


թեամբ, այսինքն բռնի ուժերով։ Աշխատաւոր դասակարգի տիրապետութիւնն ալ կրնալ իրականանալ միայն պուրծուական կարգերու տապարումով՝ աշխատաւոր դասակարգի յեղափոխութեան միջոցով։

Բանւորական տիրապետութիւնը անհրաժեշտ է, որպէս զիան կարենայ ներկայ կարգերու հաշուեյարդարը հետուաթեամբ զլուխ հանել։ Պուրժուական կարգերու մէջ անկարելի է սոցիալիզմի իրագործումը։ Սշխատաւոր դասակարգը նախ՝ կը ձգտի տէր կանգնիլ, ձեռք ձգել պետական կազմը՝ որպէսզի սոցիալիզմ կառուցանե և անկէ յետոյ անցնի բոլի նիզմի գործադրման։

Մարքս՝ թէ՛ Սոցիալիզմը և թէ՛ պատմութիւնը գիտական հիմքերու վրայ դրաւ։

Մարքսի թէօրիայի տարածուելովը հիմնայատակ խորտակուեցաւ իւթոպիստ-ցնորական սոցիալիզմը։ Սոցիալիզմը ոչ թէ մարդու կամքեն, գաղափարներեն կախուած իտէալ մընէ, այլ տնտեսա-հասարակական անխուսափելի զարգացման հետեւանք։ Տիալեքտիկական օրէնքով՝ ինչպէս որ ստրկական շրջանին յաջորդեց նորտականը, ասոր ալ ներկայ բանւորականը, ճիշտ այնպէս ալ վերջինս պիտի վերածուի Սոցիալիստականի. խօսինք տնտեսագիտական բառերով. — փակ տնական տնտեսութեանը յաջորդեց ֆէօտալականը անոր՝ բուրժուականը, իսկ բուրժուականին ալ՝ սոցիալիստականը պիտի յաջորդէ։ Այս բոլորը հիմնուած է տիալեքտիկական այն օրէնքի վրայ, ըստ որու բնութեան մէջ կայունութիւն չկայ, հասարակական ամէն ծնած կարգ դատապարտւած է մեռնելու, և մեռնողը իւր ծոցէն կը բխեցնէ իւր յաջորդը. բուրժուականը իւր ծոցէն պիտի բխեցնէ սոցիալիստականը՝ բանւոր դասակարգի միջոցով։ Այս է տիալեքտիկական օրէնքը։

Մարքսը լուրջ փաստերով հաստատեց այս կէտը. նամասնանշեց որ ներկայ կապիտալիստական կարգերը իրենց



804/77

ծոցին մէջ կը սնուցանեն դասակարգ մը—պրօլետարիատը:
Որքան զարգանայ կապիտալիստական կարգերը՝ այնքան կը
բազմանայ պրօլետարիստիւրը, որքան կատարելագործութիւնը
մեքենան, այնքան արտադրութիւնը շատ մարդոց ձեռք
կ'իջնայ:

Այս օրէնքն ալ ոչ թէ մարդու կամեցողութեամբ տեղի
կ'ունենայ, այլ պատմական անհրաժեշտութեամբ, տնտեսա-
կան անհերքելի օրէնքներով։ Աճող պրօլետարը որպէս
հակադրութիւն բուրժուազական-դրութեանը, պիտի յաղթէ
անոր և յառաջացնէ համադրութիւնը-Սոցիալիզմը։ Սոցիա-
լիզմը զիտութիւն դարձաւ, որովհետեւ յայտարարուեցաւ
որ նա մեր կամեն անկախ՝ Տնտեսական կեդրունազման չնոր-
հիւ իրականութիւն պիտի դառնայ։ Մենք ուզենք-չուզենք՝
սոցիալիզմը պիտի դայ սակայն հենց այդ անհրաժեշտու-
թեանը զիտակցելով է որ մենք կ'ուզենք կազմակերպուիլ
և արագացնել անոր ընթացքը։ Այս է մեր՝ մարդկանց գերը։

ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԷՌԻԹԻՒՆԸ

Սոցիալիզմը՝ քոմիւնիզմի առաջին շրջանն է, ուր կա-
մաց կամաց պիտի անհետին դասակարգերը և դասակար-
գային ըմբռնութմները, այսինքն՝ ուր տեղի պիտի ունենայ
շահագործող դասի հաշուեյարդարը, շահագործող դասա-
կարգի լսպառ վերացումը և երկու դասակարգերու անհե-
տացումը, որուն կը յաջորդէ անդասակարգ հասարակակար-
գը —Քոմիւնիզմը։

Դասակարգերու վերացումէն ետքը պետութեան բոլոր
քաղաքացիները կը վայելեն համաշխատանքի ազատ յարա-
բերութիւն, ընկերական ու եղբայրական վերաբերում։ Ամ-
բողջ ազգը կը մէջբերէ հաւաքական աշխատանք մը՝ հիմ-
նուած կազմակերպուած, չափաղրուած և բանաւոր հիմ-
քերու վրայ։

Ներկայ քափիթալիստական պետութիւնը կը ձգտի դա-

սակարգի մը ձնշումը գործադրել միւսին վրայ, սոցիալիստական շրջանինը՝ զերծ կը լինի այդ աւելուրդ աշխատանքէն՝ տրուած բլլալով շահագործող գասակարգի չքացումը:

Պուրժուական կարգերու պետութիւնը իր պիտանէի և էնէրժիի մեծագոյն մասը կը տրամադրէ իր բանակի, դըպրոցի, եկեղեցիի վրայ, որոնց միջոցով կը ձգտի օրինականացնել և յաւերժացնել շահագործութեան սխալ գաղափարը:

Սոցիալիստական կարգերու պետութիւնը այս հիմունքները և նոյնիսկ այս աշխատանքները չունենար որով՝ հիմնովին կը թեթեւնայ անոր գործերը և կամաց կամաց աւելորդ կը դառնայ անոր գոյութիւնը:

Ոչ միայն պետութեան, այլ մարդկային ուժերու մեծ խնայում մ'առաջ կու գայ: Անդամ մը երբ դադրի շահագործման սիստեմը, ինքընստինքեան կը խնայուին երկու դասակարգերու այդ կապակցութեամբ նախօրօք վատնուած ուժերը:

Սոցիալիստական իրաւակարգի մարդը իր ուժերը գլւխաւորապէս կը գործադրէ գիտութեան, արհեստագիտութեան մէջ՝ որպէսզի յաղթահարէ բնութեան ըմբռոտ ուժերը և զանոնք ենթարկէ մարդկային ուժերուն՝ առ ի բարձրութիւն համայն մարդկութեան:

Քափիթալիստ կարգերու մէջ ևս գիտութիւնը ծաղկածէ, բայց այն չափով, որչափով այդ հարկաւոր է իր պէտքերուն համար և աշխատաւորութիւնը ձնշման գործին մէջ:

Սոցիալիստական կարգերը գիտութիւնը կը ծառայէ ի նպաստ ամբողջ մարդկութեան բարօրութեան և երջանկութեան:

Պուրժուական կարգերու մէջ՝ գիտութեան շնորհիւ երբ արտադրութիւնը աւելնայ, ատիկա կը վնասէ իր շահագործման, հետեւաբար պուրժուան շահագրգոռուած չէ մեծ զարկ մը տալ անոր բարգաւաճման, ընդհակառակը սոցիալիստական կարգերու մէջ՝ գիտութիւնը կը կիրառուի և

յառաջ կը տարուի իր լայն՝ առումով, որովհետեւ անոր միջնորդ ուրքան աւելնայ տնտեսական, գիտական բարիքները այնքան քիչ աշխատանքով՝ մարդիկ լաւ օրեր ձեռք կը բերեն :

Պուրժուական կարգերը չափ ու սահման չեն դներ ապրանքներու արտադրութեան, որով՝ առաջ կը բերեն տնտեսական տաղնապ, աւելորդ ապրանքներու հրկիզում, ծովաթափում. մինչդեռ սոցիալիստական կարգերը կ'արտադրեն համաձայն պետքի, և արտադրութիւնը կը ստանայ օրինաչափական և փլանային բնոյթ, որմէ բնաւ չի վնասուիր հանրութիւնը և աւելորդ ուժերու վատնում չըլլար :

Պուրժուական կարգերէն խնայուած ժամանակը՝ սոցիալիստական կարգերու մէջ՝ պիտի յատկացուի ժողովուրդի բարիքին և երջանկութեան :

Սոցիալիստական կարգերու մէջ՝ առաջին անգամ ըլլալով, մարդկութիւնը իր ճակատազիրը կ'առնեն իր սեփական ձեռք և կ'աղատէ զայն կոյր պատահականութեանց կորստարեր ճիրաններէն :

Աշխատանիքի արդիւնքը՝ համայնավարական կարգերու մէջ, զգալապէս պիտի աւելնայ՝ չնորհիւ մեքենայացուած արտադրութեան և միեւնոյն ատեն աշխատաւորներու այն գիտակցութեան՝ թէ այդ արտադրանքը լոկ իրենց բարիքի համար է և ո'չ թէ դատարկաշըջիկներու :

Աշխատանքը կը դառնայ զրաւիչ և հաճելի պետք մը, անհրաժեշտ պահանջ մը բոլոր քաղաքացիներու՝ համար :

Աշխատանքը կը վերածուի ազատ, և արգասարեր ձեւի մը, որը ամբողջութեամբ կը յատկացուի հանրութեան շահերուն և երջանկութեան :

Համայնավարական կարգերու մէջ աշխատաւորը գամուած չի մնար միայն մէկ տեղ և մէկ արհեստի, այլ ան աղատ կ'ըլլայ երբեմն փոխել իր աշխատավայրը և զրադումը :

Արհետուանոցներու, մեքենագիտութեան դիւրամատ-
չելի հանգամանքը հնարաւորութիւն պիտի տան զործաւո-
քին՝ սորվելու իր ցանկացած մասնագիտութիւնները, որով
զործաւոր մը իր ձեռքին կ'ունենայ մի քանի արհետ-
ներ, զործերէն չանձրանալու համար, ան կարող կ'ըլլայ
երբեմն փոխել իր զբաղման առարկաները:

Սոցիալիստական իրաւակարգի աշխատանոցները կը
դառնան մէկ—մէկ զիտական վարժարաններ, ուր զործա-
ւորը թէ կ'ուսանի և թէ՛ կ'արտադրէ: Այդ իսկ պատճառաւ
զործաւորը կը դառնայ միեւնոյն ատեն զիտական, զիւտա-
րաց որպէսզի կատարելազործելով մեքենաները՝ կրծատէ
աշխատաժամերը, և միեւնոյն ատեն բարձրորակ դարձնէ
անոր արտադրանքը, տրուած ըլլալով որ այդ բոլոր բա-
րեքներու վայելովը ինքն է և իր զործակիցները:

Գիտութիւնը, զիւտերը և զործերու մեքենայացումը
հսկայական քայլեր պիտի առնեն և մարդիկ պիտի կարե-
նան իրազործել այն՝ ինչ որ կ'երեւակային:

Անհատական մրցակցութիւնը իր լայն տեղը կը գրաւէ՝
բայց ոչ պուրժուական շրջանի մրցակցութիւնը, ուր մէկը
միւսին կը փնտացնէ, կը սնանկացնէ և նոյնիսկ կը զգետնէ:
Համայնավարական զիտութեան մրցակցութիւնը կ'ըլլայ
եղբայրական և ընկերական հիմքերու վրայ. մէկի օգուտը
հազարի, իսկ հազարինը մէկի համար, որովհետեւ բոլորն
ալ պիտի օգտուին՝ մէկը միւսէն: Հանրութեան երջան-
կութիւնը՝ ուրիշը բաղդաւորեցնելու բնազդը, կը դառնայ
վարակիչ և հանրական խանգավառութեան առարկայ, այդ
զգացումը թռիչք պիտի տայ իւրաքանչիւր անհատի ստեղ-
ծագործական ընդունակութեանց:

Ազատ աշխատանքի տիրապետութեամբ՝ վերջ կը զլտ-
նէ ներկայ թիվի անզործութիւնը և անընց հետեւանքը եղող
զողութիւնը, անբարոյականութիւնը, խարերայութիւնը

և ամէն տեսակի մոլութիւնները, որով կը գոցուին բանտեռու և վանքերու դռները:

Երկրագործութեան մէջ մեքենաներու ներմուծումը և երկրագործներու հաւաքական աշխատանքի հարկադրանքը կը նոյնացնէ գիւղական աշխատանքի ձեւերը և միջոցները քաղաքայինին հետ, որով կը վերացուի զիւղացու և զործաւորի հակադրութիւնը՝ համախմբելով զանոնք մէկ զըրօշի տակ, մէկ նպաստակի շուրջ, որ է միահամուռ ուժով կոռուիլ բնութեան ուժերուն դիմ:

Գիւղերէն անցնող գետերը, ժայռերու բարձրութենէն գահավիժող ջրվէժները պիտի զազմէն ելեքտրականութեան անսպառ աղբիւրներ, որոնց միջոցով սոցիալիստական գիտնականները պիտի կարենան ստեղծել գիւղական նոր մեքենականութիւնն, արդիւնաբերական նոր հականեր, որոնք պիտի զան խզելու քափիթալիստական կարգերու խոպան գիւղերու և ամայի գաշտերու յանցաւոր լուսութիւնը:

Ներկայ թիվի խալաֆները անձանաչելի պիտի զառնան և այդ քաղաքներուն տեղ կը բարձրանան պարտեզ-խալաֆները որոնց տունները և փողոցները հանրութեան առողջապահութեան համաձայն պիտի ձեւակերպուին: Ճամբաններու փոխազրութեան զարգացումը ամէն հասրաւորութիւն պիտի տայ բնակիչներուն՝ ապրելու, գիշերելու իր առողջութեան նպաստաւոր տեղը և բնակարանը՝ ամէն յարմարութեամբ սարքաւորուած:

Այս բոլորը այնպէս արագ տեղի պիտի ունենան, որուընթացքին պիտի վերանայ գիւղի և քաղաքի տարբերութիւնը:

Մարդկային կեանքի ամէն տեսակի շինծու և արհեստական բաժանումները պիտի անհետին և մարդու կինը կատարելապէս հաւասար գծի վրայ պիտի դրուին: Կինը պիտի գաղըի տան ստրուկը դառնալէ՝ տրուած լլլալով որ կերակուրներու պատրաստութիւնը, զգեստներու լուացքը,

Նրախաներու պահպանութիւնը և նոյնիսկ կօշիկներու մաքսութիւնը պիտի ունենան իրենց յատուկ մեքենայացուած և առողջապահիկ տեղերը :

Ազգերու մէջ ցեղալին զունաւոր տարբերութիւնները պիտի վերնան՝ չնորհիւ քաղաքակրթութեան զարդարման և դաստիարակութեան միօրինակութեան :

Կենցաղալին քաղաքակրթութիւնը, քաղաքներու բընակչութեան նիստ ու կացը, վարքն ու բարքը՝ չնորհիւ արդիւնաբերական պայմաններու ընդհանրացման՝ այնքան պիտի նոյնանան, որ ամբողջ մարդկութիւնը մեկ ազգ, մեկ ցեղ պիտի համարուի:

Ամեն մարդ իր կարողութեան չափով, ամեն մարդ իր պէտին համաձայն: Ասիկա է համայնավարական իրաւակակարգի վերջնական իտէալը:

Քափիթալիստական կարգերու մէջ տնտեսութիւնը կ'արտադրէ ապրանքներ՝ վաճառքի համար: Հոս արտադրանքի վրայ կը նայուի իբր ծախու ապրանքի, որը կրնայ ըլլալ կեղծ, անպէտք, հակասուղջական, վասակար ևայլն: Մինչդեռ համայնավարական կարգերու մէջ արտադրանքը բընակչութեան պէտին համար է, որով ան սահմանուած է ըլլալու լաւուակ և յարմար:

Արտադրանքը կը կուտակուի յատուկ շտեմարաններու մէջ և հոնկէ կը բաշխուի բնակչութեան՝ իրենց պահանջի և պէտքի համաձայն: Ամէն անհատ ի վիճակի կ'ըլլայ առնելու այնքան, որքան պէտք ունի իր համար: Արդէն աւելորդ պատար վասա պիտի տար իրեն, և իր ստացած սոցիալիստական դաստիարակութիւնը թոյլ չը պիտի տար իրեն աւելին առնել և նետել աղքանոց, կամ հիւանդացնել ինքինքը, և կամ փտեցնել զայն տան մէկ պահարանին մէջ:

Արտադրանքի առատութիւնը բնաւ թոյլ չի տար «ազգանութիւն» մոլութիւնը առաջ բերելու սպառողներու մէջ,

որպէսզի աւելի տպրանք կուտակեն «սեւ օրուան համար» ։ Ամէն աշխատաւորի՝ արտադրանքէն ազատորէն օգտուելու իրաւունքը հրապարակէն կը վերցնէ «ուրիշի ապրանքը գնող յաճախորդը»։

Քափիթալիստական իրաւուկարգի ծնունդ եղող ընչափաղութիւնը, շահամոլութիւնը, եսամոլութիւնը գոյութեան իրաւունք չպիտի ունենան համայնավարական կարգերու մէջ։

Ընկեր Սթալին ըսած է իր մէկ զբքին մէջ։

«Համայնավարական ընկերութեան բնութագիրը մեղարուած է Մարքուի, Էնգէլսի և Լենինի գրքերուն մէջ, եթէ ես ուզեմ տալ ամփոփ բացատրութիւն մը քոմիւնիստական կառուցուածքի մասին՝ պէտք է լսեմ թէ 1. — Արտադրական միջոցները, մասնաւորներու փոխարէն, հաւաքականութեան պիտի պատկանին։ 2. — Քաղաքի և գիւղի աշխատաւորները պիտի կազմեն ազատ համագործակցութիւններ, տնտեսապէս ինքզինքնին կառավարելով։ 3. — Քաղաքի և գիւղի տնտեսութիւնները՝ պիտի կաղմակերպուին մէկ ծրագրով և կատարելազործուած մեքենականութեան հիմունքներով։ 4. — Գիւղի և քաղաքի հակադրութիւնը չը պիտի մնայ, և երկուքի արդիւնաբերութեան միջոցները պիտի նոյնանան։ 5. — Արտագրութեան բաշխումը տեղի պիտի ունենայ ֆրանսացի հին քոմիւնիստի մը ըսածի համաձայն՝ «ամէն մարդ իր կարողութեան, ամէն մարդու իր պէտքին համաձայն»։ 6. — Գիւղութիւնը և արուեստը այնպիսի պայմաններու մէջ պիտի դրուին որ անոնք հասնին իրենց հնարաւոր կատարելութեան։ 7. — Անհատը՝ հաճեցնելով «այս աշխարհի հզօրին» և գերծ մընալով օրուան հացի մտահոգութենէն, պիտի դառնայ կատարելապէս ազատ։

ՆԱԽ ՍՈՅԻԱԼԻԶՄ ԵՒ ԱՊԱ ՔՈՄԻՒՆԻԶՄ

Քոմիւնիստական խոհել կարգերը մէկէն ի մէկ չեն զար, հասարակական խաւերը որոշ յառաջխաղացումով պիտի հասնին այդ աստիճանին։ Քափիթալիստական հսկայ կարգերու մնացորդները իրենց տապալումէն դեռ շատ ետքը կարելի պիտի ըլլայ հաշուեյարգարի ենթարկել։ Նորագատ հասարակակարգը նախ սոցիալիստական շրջանը կը մտնէ և անկէ ետքը կ'անցնի համայնավարականին։

Ինչպէս վերը ըսինք՝ քոմիւնիստական կարգերը ընկերվարութեան կատարելութիւնն են, իսկ սոցիալիզմը անոր նախնական աստիճանները։ Առոր պատճառը այն է որ հին կարգերու տապալումով՝ նոր կարգերու հաստատումով տակաւին ամէն բանի հասած չենք ըլլար։

Տնտեսական-արդիւնաբերական մեխանիզմը իր վերջին կատարելութեան հասնելու, հանրութեան ամէն պէտքերը առատօրէն բաւարարելու և վերջապէս «Ամեն մարդու իր պեսիին համաձայն» սկզբունքը գլուխ հանելու համար՝ անցման շրջան մը պէտք է, ահա այդ ցոշանն է որ կը կոչուի սոցիալիստական ցոշան։

Սոցիալիստական կարգերու ատեն ուրեմն քաղաքի և զիւղի ճարտարարուեստը տակաւին ցանկալի աստիճանին հասած չըլլար՝ որքան ալ անհատական աշխատանքը գերազանց եղած ըլլայ։

Սոցիալիստական կարգերու բնակչութիւնը տակաւին պիտի քաւէ հին կարգերու մեղքերը, լաւ չը պիտի վայելէ նոր իրաւակարգին պտուղները, ան տակաւին պիտի յոգնի՝ ի խնդիր ընկերային կատարելութեան։

Սոցիալիստական կարգերու ատեն տակաւին պիտի հանդիպինք քափիթալիստական կարգերու մնացորդը եղող գողութեան և շահագործման, իսկ աշխատանքը տակաւին պիտի յատկացուի կենսական պիտոյքներուն միայն։

Սոցիալիստական կարգերու մէջ անհատը պիտի ստանաց եր արտադրած արդիւնքն այնանի որբան աշխատած է, որովհետեւ հինէն եկող այս չըջանի զործաւորներէն ոմանք աշխատասէր՝ իսկ ոմանք ծոյլ, ոմանք որակեալ՝ իսկ ոմանք անորակ, ոմանք մասնագէտ՝ իսկ ոմանք ալ սև աշխատաւոր ըլլալնուն՝ բնականարար իրենց աշխատավարձերն ար պիտի ըլլան անհաւասար: Ոմանք չատ պիտի ստանան ոմանք քիչ, ոմանք աւելի պիտի վայելին, ոմանք նուազ:

Այս չըջանի մասին կենքն ըսած է՝ «մինչեւ քոմիւնիդմի բարձրագոյն աստվածանը» սոցիալիստները աշխատանքի և արտադրանքի բաշխումը պիտի ենթարկեն խիստ քոնթրուլի, մինչեւ որ հիմնապէս անհետի հին կարգերու մնաց բգները, որոնք տակաւին կրելով հին մտայնութիւնը՝ պիտի շարունակեն գիմագրել նոր օրէնքներուն և հետեւարար պէտք է զսպուին նոր պաշտօնեաներէ:

Սոցիալիստական կարգերու տակ մենք յաճախ պիտի հանդիպինք մանր պուրժուազիի, հողային կալուածատէրերու ընդգուռներուն, խափանարարութեան և վիստարարութեան.

Լաւ մարզուած քոմիւնիստական պաշտօնեաները ուշադիրօրէն և ճարպիկօրէն մօտենալու են անհետացող գասակարգերու վերջին թափթփուկներուն:

Մարքսեան տիալեքտիկի օրէնքով՝ մեռնող մարմինը զեռ իր մէջ կը պարունակէ կենդանութեան նշաններ՝ մարմինի որոշ անկիւններուն մէջ: Շատ անգամ կողք կողքի կրնան գոյութիւն ունենալ մահն ու կեանքը, սոցիալիզմը այս պարագային ակամայ մեռելաթաղի դերը պիտի կատարէ՝ մինչեւ որ մեռնող մասնիկներու վերջին հիւլէն զրկուի կենդանութեան նշայլէն:

Պետական օրգանը՝ թէև նորոգուած՝ տակաւին պիտի շարունակէ իր գոյութիւնը սոցիալիստական կարգերու մէջ՝ որպէսզի աշալրջօրէն հոկէ հին մնացորդներու անհետացման և մաքրէ հրապարակը հոտած դիակի երէ:

Մէկ խօսքով՝ Սոցիալիզմի նշանաբաններն են՝ «Ով որ չաշխատիր չ'ուտեր և արտադրանքի բաշխումը՝ համաձայն թափած աշխատանքի քանակին և որակին»։

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԽՐԱԿԱԿԱՐԳԻԸ

Սոցիալիստական ռեջան

Խորհրդային սոցիալիստական հանրապետական միութեան մէջ 1917 նոյեմբեր 7-ին սկսած՝ ձարական քափիթավատական իրաւակարգը խորտակուած Ելլալով՝ հոն հաստատուած է սոցիալիստական իրաւակարգը։ Տակաւին 1921 թուին կենին դնելով խոչոր «Ո՞վ որո՞ւ» հարցականները, եկաւ հաստատապէս պատասխանելու թէ՝ Սոցիալիզմը պիտի յաղբահարէ խափիրալիզմին։

Սոցիալիստական տնտեսական հիմքերը դրուած են հաստատուն կոռւաններու վրայ։ Խորհրդային երկիրներու իրաւակարգէն ջնջուած են մասնաւորներու պատկանող գործարանները, հանքերը, գրամատունները, երկաթուղիները, անտառներու և հողատէրերու իրաւունքները եւայն։

Գործարաններու մէջ ջնջուած են գործաւորներու աշխատանքի արդիւնքները բռնազրաւման իրաւունքը և շահագործումը, վերացած են արդիւնաբերութեան անհաշիւարտագրանքը, և ասոր տեղ զետեղուած է փլանային արդիւնաբերութիւնը՝ համաձայն երկրի պէտքի, և համապատասխան պետական հրահանգներուն, այս իսկ պատճառաւ այդ երկրի մէջ չկայ ապրանքներու գերարտադրութիւն և տագնապ, որը յատուկ էր քափիթավակարերիրներուն։

Մենք ականատես կ'ըլլանք ամէն օր Խորհրդային երկիրներու աննախընթաց արդիւնաբերական ուժերու զարդացման, որը արդիւնք է սոյն երկրի գիտութեան, մեքենաներու, բնական հարստութեանց շահագործման։ Այս իսկ

պատճառաւ այսօր կը հիմնուին արդիւնաբերական հսկա-
ներ ո՛չ միայն ճարտարաբուեստի՝ այլեւ գիւղատնտեսական
շքչաններու մէջ, աշխարհը զարմացնելու աստիճան:

Այս բոլորը ոչ թէ քափիթալիստ դասակարգը, հարըս-
տացնելու և յդփացնելու նպատակաւ, այլ՝ աշխատաւոր
համայնքի բարօրութեան համար:

Սոցիալիստական երկիրը կ'ընթանայ գեղի գիւղատըն-
տեսութեան հաւաքականացում, և բոնատէր կուլակներու
ոչնչացում: Այս վերջինները հազարաւոր տարիններէ ի վեր
Ռուս գիւղացին պահած էին ստրկական և ճորտական վիճակի
մէջ, և զանոնք կը գործածէին որպէս գրաստ:

Խորհրդային երկիրներու սեփականութեան կարգախոսն
է թէ՝ ստացուածքը հանրային է, սուրբ է և անբռնաբարելի:
Գործարաններու, փոխադրական միջոցներու, կոլտնտեսու-
թեանց, սովորնեսութեանց եկամուտները ոչ թէ կը զրպան-
ուին մասնաւոր սեփականատէրերու, պուրծուաններու կողմա-
նէ, այլ անոնք կը զրուին հաւաքական աշխատաւորութեան
արամադրութեան տակ՝ անոնց պետութեան միջոցով: Ահա
այս աղբիւրներու միջոցով է որ օրաւուր կը բարելաւուի
գործաւորներու և գիւղացիններու կենցաղը:

Սոցիալիստական երկրի բոլոր գաղափարական ուժերը
լծուած են ի կատար ածելու անդասակարգ սոցիալիստա-
կան հասարակակարգի կառուցումը:

Պուրծուա և քափիթալիստ քաղաքագէտները՝ բաժան
բաժան ընելով հողերը և գործարանները և շատ անգամ
հակադրելով անոնց շահերը մէկը միւսին՝ կը ձգտին իրար
գէմ հանել գործաւոր զասակարգերը և թոյլ չտալ անոնց՝
ամփոփելու իրենց ուժերը մէկ յայտաբարի տակ, և գործել
միասին: Մինչդեռ սոցիալիստական տեսութեանց մէջ գոր-
ծարանները և հողերը իրարմէ անշատուած չեն, անոնք
զատ՝ զատ տէրերու չեն պատկանիր, ամբողջ տնտեսութիւնը
ըլլայ գիւղի և քաղաքի մէջ մէկ տէր ունի՝ աշխատաւոր
ժողովուրդը:

Տնտեսութեան վիճր մասերու բաժանումը, արհեստներու՝ լոկ անհատներուն յանձնումը առաջ կը բերէ յահազործման, հարստացման մղումը և այսօրուան փոքր հողատէրը, մանր խանութպանը, խանութպան կօշկակարը միշտ ալ ձգտում և հնարաւորութիւն կ'ունենան խոշորնալու, վարձու գործաւորներ աշխատցնելու և օրին մէկը դառնաւու խոչը հողատէր, մէծ գործարանատէր, և վաճառական:

Տնտեսութեան մանր մասերու բաժանման կողմանից «Սոցիալիստները» երկիրը կ'առաջնորդեն զէպ բափիրալիսական կարգեր:

Մանր պուրժուական սոցիալիստներու տեսակէտը խոշոր արգելքի կը բաղխի այն ատեն, երբ այդ բաժանումը ուղեն տարածել հսկայ նաւերու, հանքերու և հնոցներու վրայ՝ միթէ հնարաւո՞ր է այդպիսի տնտեսութիւններ բաժանել աշխատաւորութեան մէջ:

Մանր պուրժուական սոցիալիստները խոշոր քափիթալիստներու ճամբան կը հարթեն և իրենց տեսակէտը ոչ մէկ առնչութիւն ունի իրական սոցիալիզմի հետ:

Խորհրդային Միութեան մէջ ալ այս թիֆի մտածողներ գտնուեցան, անոնք ալ ուղեցին ամբողջ տնտեսութիւնը հաւասարապէս բաժնել աշխատաւորներու վրայ, բայց այս տեսակէտը շատ անհիմ ըլլալուն՝ չը յաջողեցան:

Առայժմ անկարելի է կոլտնտեսութեան մը արգիւնքը բաժնել ըստ աշխատաւոր ընտանիքներու՝ ուտող բերաններու, այդ կը նշանակէր մէկի աշխատանքը անցընել միւսին, առայժմ չի կարելի մասնագէտ երկրաշափը վարձահատուցել պարզ գործաւորին չափ, այդ կը նշանակէր իրաւագրը կել որակեալը՝ առայժմ չի կարելի աշխատասէր և հարուածային գիւղացին և ծովաշխատաւորը մէկ չափով գընահատել, այդ կը նշանակէր խրախուսել անտարբերութիւնը:

Կարլ Մարքս ըստ է՝ «Սոցիալիզմի ատեն չի կարելի արտադրանքը բաշխել հաւասարապես այնքան ատեն, որքան գեռ այդ բաշխումը հասած չէ «համաձայն պէտքի» աստիճանին։ Սոցիալիզմի մէջ իսկ գեռ երկար ատեն արտադրանքի բաշխումը պէտք է կատարել «ըստ աշխատանքի»։ Մարքս կը շարունակէ՝ «հաւասարութիւնը հոս կը հասկցուի՝ աշխատանի գործածութիւնը որպէս հասարակական միութիւն։ Անհատ մը կընայ մարմնապէս և բարոյապէս գերազաս ըլլալ քան ուրիշ մը, որով միեւնոյն ժամանակն մէջ ան աւելի կ'արտադրէ քան ուրիշը, ընդհակառակն ուրիշ մը՝ շատ ժամունան մէջ ժիչ կ'արտադրէ, այս պարագաներուն՝ աշխատանքը և ժամանակը պէտք է ծառայեն իրը չափանիչ, պէտք է ունենան իրենց լարուածութիւնը և արժէքը, և ըստ այնմ վարձատրուին։ Այս անհաւասարութիւնն է իրական հաւասարութիւնը»

Անհաւասարութիւնը կը վերանայ այն ատեն միայն երբ արտադրական միջոցները ծայրայեղօրէն կը զարգանան, մարդիկ քիչ աշխատանքով շատ արտադրանք կ'ընեն և կը վարձատրուին իրենց պէտքին համաձայն, և աշխատաւորներու ոչ միայն անտեսական, այլ և բարոյական և հոգեկան լմբռնողութիւնը ևս կատարելագործուած կ'ըլլայ։

Մարքսեան տեսութեան գործադրութիւնը այժմ կը կատարուի Խորհրդային երկիրներու մէջ, և ինչպէս Լենին կ'ըսէ՝ «Հոս սոցիալիզմը կը ներմուծուի և կը կառուցուի կեանքի մէջ ամէն օր»։ Հոս Խորհրդային գործաւորութիւնը ցոյց կու տայ համայն աշխարհի գործաւորութեան թէ ինչպէս պէտք է կռուիլ՝ կեանքի մէջ սոցիալիզմը իրականացնելու համար։



ՏՐՈՅԿԻՍՏԱԿԱՆ ԵՐԿԵՒՂԸ

Քոմիւնիզմը սխալ ըմբռնողներէն սմանք, ի տես սոցիալիստական կարգերու կառուցման դժուարութեանց, յուսահատեցան և յայտարարեցին թէ «Անկարելի է սոցիալիզմ կառուցանել միայն մէկ երկրի մէջ»։

Լենին՝ հիմնուելով Մարքսեան վերլուծման վրայ բաած էր թէ՝ «Ճնտեսական և քաղաքական զարգացման անհաւասարութիւնը՝ քափիթալիզմի անփոփոխ օրէնքներէն մէկնէ»։ Այս անհաւասարութիւնը յաճախ կը յայտնուի դրամատիրական կառուցուածքին մէջ յաջորդական թոփչքներով։

Քափիթալիզմը հաւասար չ'աճիր ամէն երկրի մէջ։ Կան երկիրներ ուր հսկայական քայլերով կը յառաջդիմէ ան, իսկ կան երկիրներ, ուր անոր ընթացքը շատ դանդաղ է, և շղթայի օդակները՝ թոյլ։

Այս անհաւասարութիւնը աւելի կը շեշտուի՝ քափիթալիզմի բնոյթէն ծալող մրցակցութեան երեսէն։ Երկիր մը իր հսկայ արտադրութեամբ յաճախ կ'անդամալուծէ ուրիշ մը և կը թուլցնէ անոր ընթացք։

20. Իդ դարու տկար քափիթալիստ երկիրներէն մէկը Ռուսիան՝ չնորհիւ տեղական պայմաններուն և Եւրոպայէն ետ մալուն, ունէր թոյլ քափիթալիստական սիստէմ։

Ռուսիոյ քափիթալիզմի թուլութեան պատճառներէն կարելի է համարել անոր հողային բաժանման սիստէմը, ոիրող տինաստիայի՝ իշխանական գասակարգի գերմանացումը և երկրի հարստութեան նուազ շահագործումը և եւրոպական ճարտարարուեստի հսկայական ուժը։

Հակառակ Ռուսիոյ թոյլ քափիթալիզմին, հոն աշխատաւորութիւնը շատ լաւ կազմակերպուած էր։ Աշխատաւոր գասակարգի-զիւղացիութեան և բանուորութեան կազմակերպումը տարիներէ ի վեր յառաջ կը տարուէր Ռուս զանազան յեղափոխական կուսակցութեանց կողմանէ։

Ուուս աշխատաւորութիւնը՝ սաստիկ զգուած կնեաղ-
հողատէրերու, Գերմանացի իշխանաւորներու, ձարական
բռնակալներու կոչմարէն միշտ պատրաստ էր խորտակելու
այդ ատելի լուծը:

Սոցիալիստական փրօփականտը, Մարքսեան հատու
և տրամաբանող տիալեքտիկան՝ զիւրին և արգաւանդ հող
գտաւ այս երկրին մէջ և անմիջապէս ծլաւ ու ծաղկեցաւ
աշխատաւորութեան լայն խաւերուն մէջ:

Այսօր 21 տարիէ ի վեր Խորհրդային երկիրը սոցիա-
ցիալիզմը կառուցանելու ճամբուն վրայ կը գտնուի և ու-
րաբշաւ կը դիմէ դէպի քոմիւնիզմ։ Սոցիալիզմը՝ Խ.
Միութեան մէջ գրուած է հաստատուն հիմքերու վրայ
և անկարելի է հին կարգերու վերադարձը, որոնց մնա-
ցորդները արդէն ստացած են իրենց մահացու հարուածը՝
միանգամընդ միշտ հրապարակէն կորսուելու պայմանաւ.
որով հիմնովին կը ջախջախուի արոցկիստներու տեսակէ-
տը, և ցոյց կը արուի անոնց յետագիմական, խափանարար
և կորստարեր դիրքը։



ԴԵՄՈԿՐԱՏԻԶՄԸ ԵՒ ՖԱՇԻԶՄԸ *

Դէմոկրատ և ֆաշիստ բառերը այս օրերս ամէնէն շատ գործածուղներն են, որոնց մասին կ'արժէ քիչ մը կանդախլ և բացատրութիւն տալ մեր ընթերցողներուն։

Հայերէնի մէջ Դէմոկրատ բառը կը թարգմանենք, «Ժողովուրդ, ժողովրդային» բառերով, որ իրապէս ամբողջովին չի լրացներ Դէմոկրատ բառին իրական իմաստը։

Դէմոկրատ անունը ներկայիս կը տրուի այն դասակարգերուն, որոնք խոշոր քափիթալի ճնշման գլաններուն տակ ինկած՝ կը շահագործուին ու կը կեղեքուին անկէ։

Դէմոկրատ են նախ՝ այն բոլոր գործաւորները, որոնք ունին միայն իրենց ձեռք ու սաքերը իրը դրամազլուխ՝ օրապահիկնին ապահովելու գործին մէջ։ Այդ գործաւորները կը ծախսն իրենց մարմնական ուժը, և անոր փոխարէն կը ստանան իրենց արտադրած արդիւնքին միայն մէկ փոքր մասը։

Դէմոկրատ են բոլոր այն գիւղացիները, որոնք կ'աշխատին կալուածատիրոջ հողին վրայ։ Հողը իրենցը չէ անշուշտ, բայց իրենց աշխատանքի փոխարէն կը ստանան արդիւնքի մի չնչին մասը միայն։

Դէմոկրատ են այն բոլոր արհեստաւորները, որոնք կ'աշխատին փաթրոնի հաշւոյն, և կ'առնեն իրենց աշխատանքի մէկ մասը միայն։

Դէմոկրատ են բոլոր այն մանր խանութպանները, մըտաւորականները և պաշտօնեաները, որոնք կը գործադրեն իրենց մկանային և մտային աշխատանքները, բայց կը ըստանան արտադրանքի մի չնչին մասը։

Դէմոկրատ չեն կրնար կոչուիլ՝ խոշոր դրամատէրերը, ուրոնք կը բանան մեծ գործարաններ և հոն կը թափեն ահագին դրամագլուխ։ Խոշոր կալուածատէրերը՝ որոնք իրենց հողե-

*) Հեղինակի՝ ընկերային հարցերու շուրջ զրած բանի մը յօդուածները.

ըը կը տրամադրեն այդ ձեռնարկներուն և անկէ կը ստանան հողավարձ։ Ոչ-Դեմոկրատներու շարժին կը պատկանին բոլոր այն բանուորները, զիւղացիները, արհեստուուները եւ մատուականները, որոնք կը մտածեն այնպէս՝ ինչպէս բոլոր դրամատերները եւ խուոր կալուածակերները եւ ասոնց շարժին՝ կալուածակեր հոգեւորականները։

— Ի՞նչ կը մտածէ Դէմոկրատիան։ Դէմոկրատիան կը մտածէ նախ ապահովել իր օրական ապրուստը, ստանալ իր արդար քրտինքին արդիւնքը, — ապրիլ մարդավայել եղանակով —, օգտուիլ ներկայ քաղաքակրթութեան բարիքներէն, կրթել տալ իր զաւակները, — ապրիլ խաղաղ և հանգիստ։

Դէմոկրատիան դէմ է պատերազմի, դէմ է շահագործման, իսկ եթէ չը լինին այդ երկուսը, չի լինիր նաեւ քէն, ատելութիւն սպանութիւն, գողութիւն և անբարոյականութիւն, որովհետեւ ամէն մոլութեանց աղբիւրը դրամն է և հարստութիւնը։

Դէմոկրատիայի ամենամեծ դրամագլուխին է աշխատանքը։ Ով որ կ'աշխատի նա կ'ուտէ . աշխատանքը կը մաքրէ անոր հողին, կը կրթէ՝ անոր մարմինը և տունը բարիքով կը լեցնէ։

Աշխատաւոր դասակարգի, այսինքն դէմոկրատիայի գաղափարներու յաղթանակը կը բերէ համաշխարհային խաղաղացում, և բարգաւաճում։

Աշխատիլ Դէմոկրատիայի համար, կը նշանակէ նպաստել խաղաղութեան և բարգաւաճման։

Բոլոր երկիրներու խաղաղասէրները, քաղաքակրթասէրները, պէտք է կանգնին դէմոկրատիայի կողքին։

Լիբանո-Սուրբիական հայ զանգուածը գերազանցապէս դէմոկրատական տարրերէ բաղկացած լինելով՝ իր խորքին մէջ ան կողմնակից է լիբանանի և Սուրբոյ բարգաւաճման

և խաղաղացման, և այդ իսկ պատճառաւ նա կանգնած է Դէմոկրատ Ֆրանսայի և Լիբանանի կողքին:

Դէմոկրատներու շահին պաշտպան կը համարուին նոյն իսկ բոլոր այն դրամատէրերը, կալուածատէրերը և հոգեւորականները, որոնք իրենց մտայնութեամբ համալիր և գործունէութեամբ՝ մասնակից կ'ըլլան դէմոկրատիայի ազատագրման պայքարին:

Ներկայ շրջաններու ժողովրդեան թշնամին ֆաշիստական մտայնութիւնն է: Մենք ըսինք թէ Դէմոկրատիան կը դիմէ դէպի խաղաղութիւն և բարգաւաճում: Այս վերջին դրութեան մէջ միայն Դէմոկրատիան կը դանէ իր լրեւ զարգացումը և բնական աճումը:

Ո՞վ է Ֆաշիստը, — թէեւ այս բառը նոր է, բայց թափանցիկ քօղին տակէն մենք հեշտութեամբ կը ճանչնանք ժողովրդեան հին և խորամանկ թշնամին:

Ֆաշիստը նոյնինքն խոշոր դրամատէրը, խոշոր կալուածատէրը և հասութաբեր վանքեր ունեցող կղերն է:

Ի՞նչ կ'ուզեն ասոնք, — Ասոնք կը ցանկան ա՛լ աւելի հարստանալ, իրենց ստացուածքը ամուր պահել, և թոյլ չտալ որ սեփականութեան սրբազն գաղափարը անհետանայ:

Անշուշտ սեփանութեան տեսակները կան, Դէմոկրատիան ալ ունի իր համեստ տունը, խանութը, փոքր գործարանը, ասոնք հազիւ տանելի կեանք մը կ'ապահովեն իրենց՝ արեւէն և անձրեւէն պաշտպանուելու համար:

Ուրիշ է Ֆաշիստ սեփականութեան ախորժակը: Անհիմուած է աշխատաւորներու և գիւղացիներու յաւելեալ արժեի վրայ, այսինքն, անոնց աշխատանքի արդիւնքի երեք չորրորդի վրայ:

Ֆաշիստը իր ձեռքը կեղրոնացուցած է պետական, զինուորական և բանկային բոլոր ոստայնները և անոնց

մէջ ինկող ճանձերու արիւնը կը ծծէ այնպէս՝ ինչպէս որ
ինք կը կամենայ:

Այսքանով չի բաւականանար ֆաշիստը: Ան կը փա-
փաքի զբաւել աւելի օտար հովերը՝ շահագործելու միլիո-
նաւոր օտար գիւղացիները՝ ան կը պահանջէ իր զբաւման
սահմաններուն մէջ առնել օտար գործարաններ, անոնց մէջ
աշխատող գործաւորներու «յաւելեալ արժէք»ը բարդելու
իրեններուն վրայ:

Այս բոլորը ֆաշիստը կրնայ յաջողցնել միայն պատե-
րազմով: Անոր համար պատերազմը սուրբ է, աստուածային
է, հայրենասիրական է:

Ամէն գաղափարականութիւններ՝ պարզ քող մըն են
ֆաշիստին համար՝ ծածկելու իր ընչափաղ ախորժակը:

Ով որ դէմ է պատերազմին, ան կը բանտարկուի,
կ'աքսորուի, և կը զնդակահարուի իր երկրին մէջ:

Խտալական ֆաշիզմը իր թաթերուն տակ կ'առնէ ե-
թովպիան, Սպանիան և միացնելով իր սեփական աշխա-
տաւորութեան հետ, կը լափէ և կը յօշոտէ զանոնք՝ առիւ-
ծի նման: Նոյն արիւնաբրու գաղանի դերը կը կատարէ
ճարոնական ֆաշիզմը՝ ինկած խեղճ Զինացի ժողովուրդին
վրայ: Գերմանիան ցոյց կու տայ իր բորենիի ակոանները,
որպէսզի իր թաթերուն տակ առած՝ կրծէ Աւստրիոյ, Զեխե-
րու և Ռւկրանիոյ աշխատաւորութեան սակորները:

Ֆաշիստները իրենց երկրին խոշոր կալուածատէրերն ու-
ղամատէրերն են: Անոնք լոեցուցած են երկրին բոլոր
արդարախօս ճայները, գլաններու տակ ճնշած՝ գործաւորը
և գիւղացին, և ինչպէս նաև մտաւոր դասերուն բոլորի
զանչերը: Անոնք հրամայած են անոնց՝ լոել և հնազանդիլ:

Անհուն է ֆաշիստ երկիրներու աշխատաւոր դասակար-
գերուն բոլորի կուտակումը. գոցուած հրաբուխի կը նմա-
նի այդ երկիրներու՝ բռնութեանց դէմ ըմբոստացողներու

Հրեղին լաւան, որը դեռ դուրս ժայթքելու տեղ չի գտաւ։ Հեռու չէ ժամը, երբ յողնած ֆաշիզմի ճնշող գլանը պիտի կորսնցնէ իր ներքին ուժը և անոր տակէն դուրս պիտի խուժեն ճնշեալներու, կեղեքեալներու գոցուած ըրուունցքները՝ վշրելու Հիթլերեան, Մուսոլինեան և Նիպունեան պղնձեայ անարդ լուժը։

Այդ օրը կը լինի ժողովրդի թշնամիներու վերջին դատաստանի օրը։

19 Դեկտ. 1937 «Արարատ»

ՀՆԿԵՐՎԱՐՈՒԹԻՒՆ ԵՒ ՌԱՄԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Ընկերվարական գաղափարները «օտարամուտ» են, «վտանգաւոր» են, «ծայրայեղութիւններ» են։ Այս հին երդը նորէն սկսած է երգուիլ Սիրո-Լիբանանի մէջ, անշուշտ այնպիսիներու կողմանէ, «րոնք ոչինչ սովրած են աշխարհի այսքան տակն ու վրայութենէն։

Մենք դէմ չենք հայ կուսակցութիւններու հակամարտութեան պրօպականտին, բայց կը պահանջենք կուսակցական գործիչէ՝ ժողովուրդի մ'առջեւ բեմ բարձրանալու առեն՝ բարեխղճօրէն և առարկայօրէն մօտենալ հակառակորդի թէզերուն։

Վերջերս Սուրիա և Լիբանան եկած Ռամկավար մտայնութեան պատկանող գործիչ մը շրջանները կը պատի հայ զանգուածները լուսաբանելու և թերեւս կազմակերպելու նպատակաւ։

Գովելի՛ ձեռնարկ, որմէ կ'օգտուի մեր՝ առօրեայ գործերով բազմազբաղ, բայց շատ խնդիրներու մէջ տգէտ, և օրուան հարցերու մէջ լուսաբանութեան կարօտ հայ զանգուածը։

Նոյն աղբիւրի թերթերէն քաղած լուրերը կու գտն մեզ յայտնաբերելու թէ յիշեալ գործիչը կ'ամբաստանէ հայերու մէջ մտած «օտարամուտ», «ծայրայեղ» գաղափարները, որոնք օտար կլիմայի պառազներ են:

Թէեւ հսս որեւէ կուսակցութեան անուն տրուած չէ, բայց լուսնետկի վրայ ապրողներ չենք, և իրար շատ լաւ կը հառկնանք, առանց վարանելու կրնանք ըսել թէ ակնարկը Սոցիալիստական հոսանքներու մասին է:

Արդ՝ այդ հոսանքներու քարողիչներն են Համայնավար և Հնչակեան կուսակցութիւնները։ Առաջիններու փաստաբանութիւնը թողլով համայնավարներուն, որ իրենց օրգանին մէջ պատասխանեն, մենք կ'ուղենք պաշտպանել հայ կեանքի մէջ 50 տարիէ ի վեր քարողուող ընկերվարական սկզբունքի թէզը։

Ամէն գաղափարաբանութիւն, այնպէս նաեւ ընկերվարութիւնը ունի իւրայատուկ միջավայր՝ ուրկէ կը ծնի ան։ Շատ ձիշտ է ո՞ր ընկերվարութիւնը օտար, այսինքն եւրոպական միջավայրի ծնունդ է։ Սակայն մեր հայ իրականութեան մէջ ո՞ր յառաջադէմ գաղափարը օսար երկիրներէն մտած չէ։

Բուն իսկ Քրիստոնէութիւնը, գործիչ պարոնի քարողած Ռամկավարութիւնը միթէ եւրոպական օտարամուտ գաղափարներ չեն հայերուս համար։

«Օտար» գաղափար մը կարելի է առնել և ծանօթանալ ու ազգայնացնել։

Նախ, 50 տարիէ ի վեր ընկերվարութիւնը «օտարամուտ» համարողները տակաւին չկրցան ըմբռնել որ հայ աշխատաւոր զանգուածի ցանկութիւններուն լիուլի կը համապատասխանէ այդ «օտարածին» գաղափարը այնպէս՝ ինչպէս ընկերվարութիւնը օտարածին համարող հայ պուրաւաղիայի սենեակներուն կը յարմարի կրամափոնը և

ուառիոն և անոնց աղջիկներուն՝ թաճկոն ու Փոքսթրոթը:

«Օտարածին» ընկերվարութեան մօտաւոր պահաջներն են՝ նախ տնտեսական տանելի պայմաններ, աշխատաւորի, արհեստաւորի շահերու պաշտպանութիւն՝ ի խնդիր իր Փիզիքական առողջութեան. և զաւակներու դաստիարակութեան:

Հայ բուրժուազիան կը ծափահարէ երեսփոխանական ժողովներու բոլոր «օտարամուռ» օրէնքները, որոնք կուգան պաշտպանելու առեւտուրը, մաքսը, այսինքն իր գըրպանը պարարտացնող աղբիւրին խողովակները:

Բայց երբ նոյն երեսփոխանական ժողովին մէջ կը գրուի արհեստաւորին Կիրակի օրը չ'աշխատելու, օրը 8 ժամ աշխատելու, օրավարձերը աւելցնելու, անդործները վարձատրելու օրինադիմերը, այդ նոյն պուրժուան ինչո՞ւ կ'արգիլէ արհեստաւորը՝ պաշտպանելու «իր գրպանը պարարտացնող աղբիւրին խողովակները»:

Ինչո՞ւ երկու չափ, երկու կշիռ միեւնոյն երկրին մէջ:

Հայ ընկերվարականը կանգնած է հայ գիւղացու, արհեստաւորի և գործաւորի կողքին՝ պաշտպանելու անոր շահերը և անոր պաշտպանութեան զէնքը թէեւ օտար երկիրներու մէջ շինուած՝ նա վարժ է իր ձեռքին մէջ գործածելու:

Սուրիոյ և Լիբանանի հայ զանգուածին ստուար մեծամասնութիւնը կը պատկանի իրաւազուրկ գէմուրատարրին: Շատ քիչ են և մատի վրայ կը համրուին խոշոր պուրժուաները:

Բայց կայ գժբաղդ պարագայ մը, Հայ մանը-պուրժուան, խանութպանը, քեզ չատ գործը կանոնաւորուղ առեւտրականը կը հետեւին պուրժուական մայնութեան: Կապկօրէն կ'ընդօրինակեն օսարածին ռամկավարական զաղափարները:

Այս պայմաններու մեջ ռամկալարութիւնը օստրածին է, և վնասակար հայ զանգուածին:

Ռամկավարութիւնը Եւրոպական խոչոր պուրժուտզիլ մտայնութիւնն է. Ռամկավախութիւնը կը պաշտպանէ Եւրոպայի կապիտալիստներու, խոչոր հողագործներու շահերը: Անիկա հայ կեանքի ծնունդ չէ:

Ռամկավար երեսփոխանը պարլամէնտի մէջ մեծահարուստներու փաստաբանն է, և առատօրէն կը վարձատրուի անոնց կողմէն:

Եւրոպայի ռամկավարութեան քարոզչութեան նպատակն է՝ բոնել աշխատաւոր պայքարողին ձեռքը, թմբեցնել անոր ուղեղը և շեղել զայն դասակարգային պայքարէն:

Ռամկավարութիւնը միշտ կը խօսի խալալուրեան և համերաժիշտրեան անունով, բայց ասոր բուն նպատակն է աշխատաւորին ըսել թէ՝ խաղաղ եղիր, այսինքն՝ մի պահնջեր, զործադուլ մի ըներ, և գործարանի խաղաղութիւնը մի՛ խանգարեր:

Համերաշխ ելիիր, այսինքն՝ ընդունէ այն ամէն առաջարկները, որ քեզ կ'ընէ զործարանատէրը և համաձայնի՛ր անոր պայմաններուն:

Ազգասեր ելիիր, այսինքն՝ քու «եան» մասնիկը կրող մէկը եթէ քեզ կը շահագործէ, հոգ չէ, ազգդ է, համակերպիր:

Սիրէ եկեղեցիդ, հաւասացող եղիր կրօնին որ քեզ կը քարոզէ՝ եթէ երեսիդ զարնէ պուրժուան՝ միւսը դարձուր, մի՛ բողոքեր, սուր մի՛ վերցներ, «ով որ սուր վերցնէ, սուրով կ'իյնայ»:

Այս տեսակէտի հայ ճնշիչ մեծամասութեան այս դադարները վսասակար են:

Նոյն խոկ հայ առեւտրականները այսօր ենթակայ են

Եւրոպական խոշոր պուրժուազիի, և անոր ռամկավարական մտայնութեան գէշ ազդեցութեան:

Հայ առեւտրականը՝ աշխատաւորին պէս զոհ է եւրոպական օտար գրամագլխի ճիրաններուն մէջ:

Հայ խանութպանը, հայ ձեռնարկուն չի կրնար սոյն զիրքը զրաւել, ինչպիսին նա ունէր Պոլսոյ, Իղմիրի, Ստանայի և Թուրքիոյ ու Պալքաններու մեծ քաղաքներու մէջ:

Հայ խանութպանը Եւրոպական խոշոր գրամատէր խանութպաններու հարուածներուն տակ կը հալի, կը ծիրի, կը ձուլուի:

Ան կը ձգէ իր խանութը՝ չդիմանալով խոշորի մրցման, կ'երթայ դառնալու անոր վարձու պաշտօնեան և շարուելու այն գծին վրայ, ուր կանգնած է հայ աշխատաւորութիւնը:

Եթէ հայ առեւտրականը, միջակ գործարանատէրը խորը մտածելու ըլլայ, պիտի տեսնայ թէ իր դասակարգային շահերը կը համապատասխանեն հայ և օտար աշխատաւորութեան շահերուն, և ընկերվարութիւնն է միայն ոյն ոհմիմը, ուր ինքը կրնայ ազատուիլ հոգեկան և Փիզիքական քայլայումէ և ունենալ հաստատուն տնտեսական աղբիւրներ:

Պէտք է վերջ տալ հին երգին, պէտք է երգել նոր երգը: Պէտք է վերցնել Ռամկավարութեան վրայի խարոզ քօղը և ցոյց տալ անոր խոկական գէմքը, և պէտք է հետեւիլ ընկերվարական սկզբունքներու մօտաւոր ծրագրի իրագործման՝ միացած Լիբանո—Սուլիիական ամբողջ գէմոկրատիային:

Այս պէտք է ըլլայ նաև հայ առեւտրական դասի ըլլունելիք ճամբան:

Ասոր դէմ խօսուած բոլոր ճառերը «Վասակար և օտամուտ են, պատրաստ են դաւելու հայ ժողովրդի շահերուն» ինչպէս կ'ըսէ յիշեալ գործիչը»:

Ո.Ա.ՄԿԱՎԱՐԱԿԱՆ «ՔՆՆԱԴԱՏՈՒԹԻՒՆ» ՄՀ

Արժէ կը կին զբաղիլ այս երկու գաղափարներու սահմանութերով՝ որը այժմէական է և կարեւոր։ Պարզ խօսիւը և զըելը կը նախընտրենք ծածուկէն։ Հայ կեանքի մէջ գոյութիւն ունեցող երկու կուսակցութեանց գաղափարական պայքարի հարց մ'է ասիկա, որ ատենէ մ'ի վեր կը մղուի և կը քարոզուի, յատկապէս Սուրիոյ և Լիքանանի մամուլին և բեմին վրայէն։ Եգիպտոսի «Արեւ»ն եւս կը մասնակցի իր լուսաբանական յօդուածներով։

Նման բանավէճերը օգտակար են մեր երիտասարդութեան, պայմանաւ որ գրական երիմի սահմաններէն չ'անցնին և նեղ անձնական կրքոտ բնոյթ չկրեն։ Բոլոր վէճերը պէտք է այդպէս ըլլան։

«Արեւ» 16 Փետրուարի խմբագրականին մէջ, այն միտքը կը յայտնէ թէ «Ընկերվարութիւնը տիբրարիւր մըն է, կամ մէկ գասակարգին բռնապետութիւնը միւս գասակարգին վրայ՝ վերջինս ջախջախելու դնով։ Մինչ Ռամկավարութիւնը բարեշրջական օրէնք մըն է, ուր ժողովուրդին բոլոր գասակարգերը կը համերաշխին և կը հաւասարեցուին՝ իրենց ուրոյն շահերը պահելով միասին։ Ընկերվարութիւնը Ռամկավար կարգերու արդիւնք է»։

«Ընկերվարութիւնը՝ Խ. Միութեան մէջ պարմուազին իրաւազրկած է, հոն անտանելի բռնատիրութիւն կը տիրէ, մտածումը կաշկանդուած է։ Հոն կը կատարուի արիւնոտ մաքրագործութեր, որը անըմբոնելի և անկարելի է Ռամկավար կարգերու տակ»։

«Խ. Միութեան մէջ ամէն ոք միենոյն չափով չի վարձատրուիր։ Մինչ Ռամկավարութեան մէջ ընկերային արդարութիւնը բոլոր գասակարգերու վրայ կը գործադրուի։ Օրինակ, Անգլիոյ, Ամերիկայի և Ֆրանսայի մէջ խօսքը,

մամուլը, բանախօսութիւնը ազատ է, չնորհիւ Ռամկավար կարգերու»։

Այժմ անցնինք այս երկու եղբերու համեմատութեան։ Նախընկերվարութիւնը ոչ տիրաբիւր է և ոչ «միջոց», այլ տնտեսական սիստէմ մը՝ ուր գոյութիւն պիտի չունենայ ոչ մէկ տիքթաթիւր, և ոչ մէկ դասակարգ։ Յետոյ ընկերվարութիւնը տեսիլք մըն ալ չէ, ինչպէս կը գրեն ուրիշ Ռամկավար թերթեր, այլ տեսական անխուսափելի իրաւակարգ մը, որը պիտի իրականանայ նոյնիսկ որոշ մարդկանց կամքին հակառակ, իրերու ներքին բնական բերում ուղիւ։

Պատմութիւնը ըլլալով շահագործող և շահագործուող դասակարգերու պայքարի արդիւնք՝ օր պիտի գայ որ բուլը շահագործուողները միանան և վերջ տան շահագործողներուն։ Տնտեսական մեքենայացումը կը սնանկացնէ փոքր տնտեսութիւնները և երկրին ամրող հարստութիւնը կը կեղրոնացնէ քիչ մարդոց ձեռքին մէջ։ Այս օրէնքը շատ բնական ծնունդ մըն է՝ մեքենայացման էութենէն բղխած։ Որքան յառաջ ընթանայ գիտութիւնը, որքան կատարելազործուին մեքենաները, այնքան զուրս կը վոնստուին աշխատաւոր ձեռքերը, և կը կեղրոնանան հողը և փողը կապիտալիստի ձեռքին։

Այն մարդիկ՝ որոնք կըսեն թէ՝ վերջի վերջոյ իրաւագըրկուած և սեփականազրկուած դասակարգը պիտի տիրանայ իր ձեռքով արդիւնաբերող գործարաններուն ու հողերուն և պիտի վերացնէ դասակարգային տարրերութիւնները, պիտի տիրէ իրաւունքի և աշխատանքի հաւասարութիւն։ Կը կոչուին ընկերվարականներ։

Մեկնելով այն կէտէն թէ՝ ընկերվարական իրաւակարգի գալուստը մեր կամքէն անկախ՝ տնտեսական օրէնքներու հարկադրանքով տեղի պիտի ունենայ — անշուշտ աշխատա-

ւորներու միջոցաւ— ընկերվարութիւնը դարձաւ զիտական տեսութիւն, գիտական սոցիալիզմ, այնպէս՝ ինչպէս երբ ըսենք թէ՝ գարունը անխուսափելիօրէն իր հետ կը բերէ ծառերու և ծաղիկներու փթթում։

Ռամկավարութիւնը այն կուսակցութիւնն է որ կ'աշխատի արգիլել այդ անցման շրջանը, այսինքն չը թողուլ, չուզել որ վերանայ կապիտալիստ դասակարգը, այլ համոզել, քարոզել շահագործողին, աշխատաւորին՝ որպէսզի հաջուկի, համերաժիշտի հողատէրին, գործարանատէրին հետ, այս պարագային ռամկավարութիւնը կը դառնայ տեսլական տրուած ըլլալով որ ռամկավարները կը ցանկան, կը փափաքին որ տեղի չունենայ դասակարգային վիճակէն անդասակարգի անցման ամբը։

Մարքսեան թէզը իր գիտական և փիլիսոփայական տեսութիւններով կու գայ արդարացնելու տիալերիկայի օրէնքը, զոր բոլորսվին կ'անտեսեն Ռամկավար, պուրժուական տեսաբանները։

Բնութեան և ընկերային կեանքի մէջ կայունացում չի կրնար գոյութիւն ունենալ, ամէն ինչ կը շարժի, կը հոսի, կը յառաջդիմէ։ Ամէն տուեալ դրութիւն կը փոխուի իր հակադրութեան։ Ծառը, մարդը, կ'աճին, կը հասնին կէտի մը՝ ուրկէ ետքը կը մեռնին, տեղի տալով նորին, որը իր հերթին պիտի մեռնի։

Կապիտալիստական—դասակարգային տնտեսական իրաւակարգը չի կրնար երկար դիմանալ՝ անոր հակադրութիւնը՝ ընկերվարական իրաւակարգը—պէտք է յաջորդէ իրեն։ Այս անցումը անխուսափելիօրէն տեղի պիտի ունենայ, և այն ալ ցնցումով, յեղափոխութեամբ։ Այդ յեղափոխութիւնը գոյութիւն ունի բնութեան ամէն աճող օրդանիզմի մէջ։ Յեղափոխութիւնը— կամ աշխատաւորին տիքթաթիւրան— հրամայական անհրաժեշտութիւն մըն է։

Անկարելի է որ սեփականատէրը իր յօժար կամքով հրապարակէն քաշուի և հողը ու գործարանը աշխատողին տայ:

Հաշտութիւն եւ համերաշխութիւն եթէ կրնայ տեղի ունենալ ձմբան և զարնան մէջ, չոր ծառի և ծաղկեալ ծառի մէջ, ապրող երիտասարդի և մահացող ծերունիի մէջ, ապա այդպիսի համերաշխութիւն կարելի է երեւակայել գործաւոր և քափիթալիստ դասակարգի մէջ:

«Սրեւ» կ'ամբաստատէ ընկերվարութիւնը այն կէտին մէջ թէ ան կ'ուզէ արեան մէջ «Ճախջախել» միւս դասակարգերը և խօպառ վերցնել մէջտեղէն զանոնք. բայց քիչ վարը երբ կը գրէ ուամկավարութեան ծննդեան մասին՝ կ'ըսէ «Ռամկավարութիւնը խորտակեց մարդկային մտածողութեան և խօսքի ազատութեան դէմ դրուած շղթաները և ճամբայ բացաւ յառաջդիմութեան», ճշմարիտ է՝ Ռամկավարութիւնը Ֆրանսական 1789 թուի մեծ Յեղափոխութեան զաւակն է, և ուամկավարական իրաւակարգի սիրոյն՝ արեան մէջ ջախջախուեցաւ ֆէօդալտական և կղերական կարգերը և մարդիկ։ Ռամկավարութիւնը մարդկութեան սորվեցուց զիյոտինով վզեր կտրել, չուանով մարդիկ խեղդել և հրացաններով ու գնդացիքներով հակառակորդները քաղել մէջտեղէն։

«Ի բերանէ քումմէ» կը խոստովանիս թէ՝ առանց յեղափոխութեան՝ իրաւակարգ չի հաստատուիր, Ա՛լ ինչո՞ւ մեղադրել ընկերվարութեան «տիքթաթիւր»ի «արիւնակի ջախջախումները» և «մաքրագործումները»։

Եթէ Ռամկավարները լաւ մոարերեն 1848ի Անգլիայ, 1789ի և 1848ի Ֆրանսայի և Վաշինգթոնի օրով Ամերիկայի մէջ ուամկավարական յեղափոխութիւնները, իրենց թերթերը պիտի չգրեն թէ պաւրժուազին Խ. Միութեան մէջ իրաւագրկուած է, դրութիւնը անտանելի է, հոն՝ բռնակալութիւն կը տիրէ, հոն կը գործազրուի արիւ-

նալիք մաքրագործութեան որը անըմբոնելի եւ անկարելի է, Ռամկավար կարգերու տակ»:

Եթէ Ռամկավարութեան ջառագովները մեզ կ'ակնարկեն Ամերիկայի, Անգլիոյ, Թրանսայի խաղաղ կեանքը՝ ապա մենք անոնց ուշտղութիւնը պէտք է կեղրոնացնենք այն կէտերու վրայ թէ, ռամկավարական—կապիտալիստական իրաւակարդը այնքան ատեն ազատութիւն և հաւասարութիւն կուտայ հակառակորդ մամուլին, և քեմախօսին՝ որքան առեն անկէ զզալի վնաս մը չի նախատեսեր։ Ռամկավարական պետութիւններու բանտերը լեցուն են յեղափոխական աշխատաւորներով, և ամէն տեղ գոյութիւն ունի մամուլի և խօսքի խստութիւն, որը կը զզայ միայն ընկերվարականը իր կաշիի վրայ եւ ոչ ռամկավարը, որ հէնց այդ վախեն կ'անցնի տիրող դասակարգերու կողմը, ընթանալով հաշտուողական ճամբաներէն,

Խորհրդային կարգերու մէջ կան եղեր «բռնութիւն, մաքրագործում», ատոնք եթէ «անըմբոնելի են ռամկավարին», բայց շատ ըմբռնելի են ընկերվարականներն համար։ Ընկերվարականները կամ քսմիւնիսոնները համայնացնելով արտադրական միջոցները աւելորդ դարձուցած են քափիթալիստին, և հողատերին գոյուրիւնը։ Ատոնք փարազիտներ են այլեւս, և ընկելիք չունին։

Արդ եթէ նախկին հողատէր մը, գործարանատէր մը այժմ Խորհրդային Միութեան մէջ ելնէ և ըսէ թէ «այս գործարանը իմս է, այս կալուածը իմս է, ետ տուեք զայն ինձի» և այս գաղափարը գործնականացնելու համար ջանայ կողմնակիցներ գտնել և յեղաշրջման դիմել՝ ասիկա չի նշանակեր՝ խանգարել ստեղծուած գործը, վսասել ժողովրդեան հանգստութիւնը, խլել սեփականատիրոջ ձեռքէն հողը և գործարանը։ Խափանարարը, վնասարարը կը հալածուի, կը մաքրագործուի և նոյնիսկ կը գնդակահարուի։ Ասիւ-

Վա բնաւ մեղադրելի չէ եղած անցեալին և չի կընար բԱՄ
Ներկայիս:

Հողատէր և գործարանատէր դառնալ ձգտողներու
կոլմնակիցները միայն կընան վշտանալ և պախարակել
Խորհրդային կարգերը: Խամկավարները՝ ուրեմն իբր կողմ-
նակից հարսւատ դասակարգին, կապիտալիստին, կալուա-
ծատէրին դեմ են Խորհրդային կարգերուն, և իրենց ցաւը
շատ բնական է, միայն չեն թէ խուսովանիր իրականու-
թիւնը:

«Արեւ» կը զրէ. «Պուրժուազին իրաւագրկուած է Խ.
Միութեան մէջ»: Բայց պուրժուազի գոյութիւն չպէտք է
ունենայ և չունի Խ. Միութեան մէջ, պուրժուական կար-
գերը հոն վերացուած են: Այդ նոյնն է հայհոյել քժիշկի
մը որ կը սպաննէ թոքախտաւորի մը միքրոպները: Բը-
ժիշկին պարտականութիւնն է հալածել ուր որ տեսնայ
այդ միքրոպը:

«Զարթօնք»ի մէջ Պ. Մ. ընկերվարութիւնը կը
նոյնացնէ նորոյթի մը որ անտեսավարութեան անունով
վտանգաւոր թոյներ կը ներարկէ հայ մարմնին մէջ և կ'ը-
սէ՝ «հայը տնտեսականի անունով առաջ նետուած այս քա-
զաքականութեան հետ մաս ու քաժին չունի»: Բայց քիչ
վարը մոռնալով վերի ըսածը կը պատզամէ «Մեր պարտա-
կանութիւնն է տրամադրել մեր ուժերը մեր անտեսական
վերելքին և մշակոյթին»:

Եթէ այս վերջին խօսքը կը վերաբերի միայն հարուստ-
ներու գործի ընդլայնացման և պարանցիկ թէյասեղաննե-
րու մշակոյթի տարածման, ասոր ըսելիք չունինք, իսկ եթէ
ան՝ հայ աղդի հարիւրին իննսունի—հայ գործաւորի, ար-
հեստաւորի, զիւղացիի—«տնտեսական վերելք»ը նկատի
ունի, ապա ուրեմն հայը փառաւորապէս գործ ունի «տնտե-
սականի անունով առաջ նետուած» սէնտիքաներու, գոր-

ծաղուլներու , աշխատավարձերու յաւելման , հողը զիւղացուն բաժնելու հարցերուն հետ , իսկ այդ «քաղաքականութիւնը» հարազատօրէն յառաջ կը տարուի միայն լնկերվարական կուսակցութիւններու միջոցով :

1 Մարտ , 1938 , «Արտաստ»

ՍՈՅԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԻՐԱԻԱԿԱՐԳԻ

Ռ . Ա . կուսակցութեան Ե . Բնդհ . պատգամաւորական ժողովի մասին է խօսքերնիւ :

Այդ առթիւ «Պայքար» , իր 8 Յունուար 1938 թուին մէջ շարք մը խորհրդածութիւններ կ'ընէ : «Արեւ»ի էջերէն վեր առնելով զանոնք՝ քանի մը խօսք կ'ուզենք ըսել այդ մասին :

«Պայքար» պէտքը կը զգայ այս յայտարարութեան էտական մասերը չեւտել , որովհետեւ կ'ըսէ , «Մեր կուսակցութեան աջ ու ձախ կողմերուն վրայ գտնուող տարրերը փորձեցին և դեռ կը փորձեն մտքերու մէջ չփոթութիւն ստեղծել հայ պետութեան հանդէպ , ընթացքի և քաղաքականութեան փոփոխութիւն մը երեւակայելով մեր մէջ» :

«Պայքար»ի այս ինքնաքննադատութիւնը ինքնին ուշադրութեան արժանի է . խոստովանիլ թէ՝ մեր կուսակցութեան աջ ու ձախ կողմերը կը փորձեն հայ պետութեան հանդէպ մտքերու չփոթութիւն ստեղծել , այդ կը նշանակէ աշն ալ , ձախն ալ հարուածել , որպէսզի շտկեն իրենց թիւը կարծիքը Խորհրդային պետութեան մասին .— «Խորհրդային իշխանութեան հանդէպ մեր բարեացակամ ընթացքը հիմնուած է այն համոզման վրայ թէ՝ ուժիմը (ընդգծումը խմբագրին է) մեր երկրին ապահովութեան պայմանը նըկատուած է , այն իմաստով որ առանց Խորհրդային իշխակարգն ընդունելու՝ Խորհ . Հայաստան չէր կրնար տիրող

պայմաններուն տակ երաշխաւորել հայ ժողովուրդին ֆիզիքական գոյութիւնը և մեր հայրենիաց ներքին ու արտաքին խաղաղութիւնը»։ Քիչ մը վարը «Պայքար» կ'աւելցնէ. . .

«Լենին-Սթալինեան ազգային քաղաքականութիւնը մեր ժողովուրդին չնորհած էր հարկ եղած մշակութային ինքնավարութիւնը, հարկ եղած տնտեսական օժանդակութիւնը, մանաւանդ . . . կովկասեան եղբայրակցութիւնը, զործակցութիւնը և ապահովութիւնը»։

Ռամկավար կուսակցութեան վերաբերմունքը լրագրական սիւնակներու, մանաւանդ անոր տրամաբանական մասը՝ Խորհրդային Հայաստանի պաշտպանութեան մարդին մէջ՝ առողջ մտայնութեան մը ազդանշանները ցոյց կուտան։

Այս հողին վրայ կանգնած՝ անոր Դաշնակցութեան դէմ ճօճած նիզակները միշտ ալ եղած են ուղիղ և տեղին։ Բայց ինչ որ նկատելի է Ռ. Ս. Կուսակցութեան վարքագծին մէջ, ատիկա իր տրամաբանութեան շարունակման լնիցաքին՝ գլխաւոր թելի կորսնցնելն է։

Սրդարեւ ինչպէս մեկնարանել Պայքարի զրած հետեւեալ միտքը, որ նոյն ինքն Ռ. Ս. Կուսակցութեանն է — «Անշուշտ մենք քոմիւնիստ իրաւակարգը չենք նոյնացներ հայրենիքի ազգային իրականութեան հետ, նոյն ատեն, կը պահենք մեր հաւատքը թէ ուեմիմին տակ տեղի ունեցող ներկայ իրադարձութիւնք յաւերժական Արարատին ստորոտէն անցնող փոթորիկներու նման երկար պիտի չմբագնեն Հայաստանի արեւի պայծառ երեսը» (ընդումը մերն է)։

«Ռէժիմները կու զան ու կ'երթան հետեւարար Խ. Հայաստանի իրաւակարգային նկատումներն զերիվեր կ'ընդունինք Ազգ. Հայրենիքի յաւերժական իրականութիւնը»։

Այս վերջին պարբերութիւններու մէջ Ռամկավար կուսակցութիւնը կու զայ մերժելու քոմիւնիստ ուժիմի, կամ իրաւակարգի նկատումները, ինչպէս ինքը կ'ըսէ։

Քիչ մ'առաջ ընթերցողը կարգաց նոյն «Պայքար»ի մէջ թէ մեր երկրին ապահովութեան, խաղաղութեան, և ազգերու եղբայրակցութեան, տնտեսական բարգաւաճման, մշակութային ինքնավարութեան միակ պայմանը նկատուած

և Խորհրդային ռեժիմը, Լենին-Սթալինեան ազգային քաղաքականութիւնը։ Հետեւաբար ուրկէ՞ կը բղխի այս աչ ծակող հակասութիւնը, մտքի անտրամաբանական հետեւողութիւնը—Վրան կանգնած թեք մակարդակէն։

Պէտք է ընդունինք թէ միայն Մարքսիստական, Սոցիալիստական ռէժիմը ընդունակ է տալ Հայ ազգային յեզուի, կուլտուրայի և ատոր հետ մէկտեղ՝ տնտեսական զարգացման և բարգաւաճման հնարաւորութիւններ։

Ռուս ձարական պետութիւնը, որ ունէր միապետական ռէժիմ, Ռուս սահմանադրական և կէրէնսկիական ռէժիմը՝ որ ունէր ռամկավարական սկզբունք, միթէ տուա՞ւ հայուն միեւնոյն ազատութիւնը և ապահովութիւնը։ Բնա՛ւ երբէք։

Ուրեմն սոցիալիստական կարգերն են որ Հայուն տուին այն բոլոր ստորոգելիները, որոնք Ռամկավար կուսակցութեան համակրանքը կը գրաւեն գէպի Խորհրդային Հայաստանը։ Սոցիալիստական ռէժիմը՝ իրաւագրկելով անիրաւ հոգատէրը, առաւ անկէ աւելին և տուաւ գիւղացցուն։ Առաւ գործարանատիրոջ ձեռքէն արդիւնաբերական տունները և տուաւ գործաւորին։ Առաւ հարուստ Մոսկուայի գանձարանէն մեծաքանակ զրամները և դրկեց Հայաստան՝ միշտ տարսւելով մարքսիստական, ընկերասիրական այն սկզբունքէն որ կ'ընդունի՝ թէ սոցիալիստականացած երկիրը նախ պէտք է աշխատի զօրացնել իր տկար մասերը, մեքենայացնել նաև հապետական տնտեսութիւնը, և ճարտարարուեստացնել գիւղը։ Ինչո՞ւ կտրել տրամաբանութեան գիծը, և չերթալ մինչեւ վերջ։

Ռ. Ա. կուսակցութիւնը կտրելով տրամաբանութեան թելը, կը յարձակի Հայաստանէն գուրս՝ միեւնոյն ռէժիմին վստահող հայ կուսակցութեանց վրայ, «Պայքար» կը գրէ. — «Մենք հակառակ ենք արտասահմանի հայկական համայնքներուն մէջ դասակարգային ատելութիւն և ապագայնացում սերմանող համայնավարներու . . . հայ համայնավար տարրը մեր ազգասէր ժողովուրդին կը փորձէ պարտադրել ուրացումն ամեն ազգային նպատակի, ոգիի, ըմբռնումի, զարգացման և իրաւունքի . . .»

Մէկդի ղնելով Մարքսիզմը չի մարսած «Մարքսիստները», ամբողջովին զրպարտութիւն մըն է վերոյիշեալ վերագրումները ընել արտասահմանի հայ Մարքսիստ—Քոմունիստներու մասին»:

Պատմութեան դասերը լաւ ըմբռնած ըլլալու յաւակնութիւն սնուցանող խմբագիրներ՝ երբ կ'ընդունին թէ Հայաստան իր ամբողջ կեանքին մէջ չէր ունեցած քաղաքական և տնտեսական այն ապահովութիւնը և բարգաւաճումը, ինչպիսին ունի այժմ, Խորհրդային ռեժիմի տակ, ինչպէս կը մերժեն ուրիշի մը, հետեւեալ հետեւողութիւնը թէ «Ամէն երկիր միայն սոցիալիստական ռէժիմներ տակ կը ընայ ապահովել քաղաքական, տնտեսական, մշակութային և աղդային աղատութիւն»:

Եթէ նոյն ռէժիմին կը ձգտին հասնի եւրոպական և ասիական ազգերու յառաջադէմ տարրերը, անշուշտ ոչ ոք կրնայ այպանել զանոնք, սանաւանդ «Պայքար» որ այդ ռէժիմի պատուղին անուշ համը զգացած է իր հայրենիքի մէջ:

Սրգ, երբ արտասահմանին մէջ, հրապարակ կ'իջնեն դէմոկրատական լոգունգներով զրօշազարդուած կուսակցութիւններ որոնք կը խոստանան ազգերուն—յատկապէս փոքր ազգերուն—մշակութային, քաղաքական և տնտեսական ապահութիւն և լիակատար ազատութիւն, «Վ կրնայ արգելել այդ երկիրներու մէջ ապրող, և այդ բարիքներէն գիւղել այդ երկիրներու մէջ ապրող, և այդ բարիքներէն բոլորովին զրկուած հայ մասսաները հետեւի իրենց հարազատ թուող սկզբունքներուն, ինչպէս կ'ընեն հայ մարքսիստները: Աւելին կայ: Հայ ազգը երկար տարիներ իր յոյսը դրաւ Ռամկավարական, Հանրապետական պետութիւններու վրայ, դրապէս, զինապէս օգնեց անոնց՝ ռազմադաշտերու վրայ, թափելով իր թարմ արիւնը, սակայն մեծ յուսախավրութիւն... անոնք լքեցին և նոյնիսկ անոր դարաւոր թըշնամիներու ձեռքը մատնեցին զինքը:

Ասկէ յառաջ կու գայ հայ տարրին զգուանքը Ռամկավարական և Սահմանադրական (մէկդի կը թողում ֆաշական) ռէժիմներու դէմ: Ան միայն կը հաւատայ սոցիալիստական և դէմոկրատական ռէժիմին, որուն բարիքները

գործնականապէս վայելեց։ Օրինակ մը, Լիբանան, Սուրիա
ասկէ 2 տարի առաջ կը գտնուէր թէեւ հանրապետական,
բայց Փաշխատ տարրերու ձեռքը, և որքա՞ն տառապանք,
հալածանք, բանտ ու աքսորներ տեսաւ այդ երկիրներու
հայ դէմոկրատիան։ Իսկ այժմ Շնորհիր Ֆրանսայի դէմոկրա-
տական ուժիմին, Հայ ազգը կը վայելէ ոչ միայն քաղա-
քական և մշակութային ազատութիւն, այլ իրաւունք՝ իր
եղբայրակիցներու հետ պաշտպանելու իր տնտեսական
շահերը՝ մտնելով սենտիքայական կազմակերպութեանց մէջ։

Ո. Ա. կուսակցութիւնը եթէ ինքինքը Հայ ազգի
կուսակցութիւն կը համարէ, Հայ Ազգի տնտեսական, մշա-
կութային և քաղաքական ազատազրութեան կը ձգտի, ի՞նչ
ըսելով կը մերժէ ընդունիլ այս աչքառու փաստերը։

Հայ ժողովուրդը միայն դէմոկրատական տարրերու
հետ կրնայ գործակցիլ և օգտուիլ։ Ուրիշ քարոզներ չե-
կրնար լսել։

Ազգային համերաշխութիւն, ազգային միութիւն կ'ու-
զեն նաեւ Հայ դէմոկրատական տարրերը, ատիկա այժմ
միայն պահպանողականներու մենատիրութիւնը չէ, և ա-
նիրա՞ւ զրպարտութիւն մըն է զրել թէ «Համայնավարը կը
թելադրէ ուրացումն ազգային նպատակի, և ազգը կը տանի
դէպի ապազդայնացում»։

Ուամկավարները թող մտնան դէմոկրատական դրօշին
տակ և պաշտպանեն հայ ստուար մեծամասնութիւնը կազ-
մող դէմոկրատիայի շահերը, այսինքն Ռամկավարներն ալ
թող պայքարին միայն օրավարձերու յաւելման, աշխատա-
ժամերու կրծատման, ծերերու ապահովութեան, անզործ-
ներու թոշակաւորման, գպրոցներու ձրիացման, և յատկա-
պէս սէնտիքաներու կազմակերպման և յառաջացման ի
խնդիր։

Ազգային միութիւնը, ազգապահպանումը արտասահ-
մանի մէջ այս հարցերու լուծումով միայն կրնայ իրակա-
նանալ, և ոչ թէ սնամէջ և փքուռոյց խօսքերով։

ԵՐԲ ԿԸ ԼՈՒԾՈՒԻՒ ԵՒՐԱՊԱԿԱՆ ԹՆՇՈՒԽԿԸ

Պարզամիտ ընթերցողներ կ'արձագանգեն—«Ամօթ Եւ-
լուպային, այսքան ուղեղի տէք, մեծ դիպլոմաթներ ունե-
նալ և տարիներ շարունակ չի կարենալ կարգադրել ներ-
քին վէճերը . . .»։

Իրապէս Եւրոպայի քաղաքագիտութիւնը ոչ մէկ ատեն
ներկայիս պէս վարկաբեկուած էր։ Առաջ՝ երբ թերթերը
այսքան ընդհանրացած չէին, ձայնասփիւռի և հեռազբի
լուրերը օրը օրին, ժամը ժամին ընթերցողին չէին հասներ՝
մարդիկ առասպելական կարծիքներ կազմած էին «Թրենկի
խելքի» մասին։ Առաջ մարդիկ՝ տակաւին ենթարկուած ըլ-
լալով աստուածաբանական, իդիալիստական մտայնութեան՝
կը կարծէին թէ կրօնական քարոզը, մեծ քաղաքագէտի մը
խոշոր պատգամը, կամ թագաւորի մը մէկ մատի շարժումը
կընար պատմութեան ընթացքը կանգնեցնել կամ քալեցնել։

Այսօր սակայն կօշիկ ներկող ընթերցողն անգամ հաւ-
կըցաւ թէ պատմութեան, ընկերային կեանքի անիւ դարձը-
նողը Տնտեսական պատհաններն են, այն՝ ինչ որ տարիներ ա-
ռաջ պնդեցին Մարտիսները, բայց չի լսուեցան, որովհետեւ
եկեղեցին և լսարաններուն բեմերը իր ձեռքը չէին զբա-
նուեր, և իր ձայնն ալ խուլ և յետնեալ անկիւններու մէջ
ի զօրու էր միայն։

Ծնորհիւ մամուլի ընդհանրացման, դէմոկրատական
կարգերու իրականացման՝ նույարտութեան խօսքը իր յաղթա-
կան մուտքը գործելով բեմերէն ներս՝ խոշորացոյցներու
տակ ցոյց տուաւ մարդկութեան՝ Եւրոպական նոյնիսկ ամե-
նաբարդ թնձուկներու հանգոյցն ու պատճառը։

Այժմ Եւրոպա իրար միս կ'ուտեն, որովհետեւ ընչա-
քաղց կապիտալիստ դասակարգերը իրար ձեռքէ կ'ուզեն
խլել սեղանի վրայ գրուած կարկանդակները։

Մօտենանք Եւրոպայի ներկայ դրութեան։ Համաշխար-
հային պատերազմը մէկին յղփացուց, միւսին զրկեց, Վեր-
ջին հաշուով ուժեղները՝ Անգլիա, Ֆրանսա, Ամերիկա իւ-
րացոյցին խոշոր և ընդարձակ գաղութներ, հում նիւթերու

շուկաներ, որով մեծ ասպարէզ բացին իրենց երկիրներու ճարտարարուեատին։ Դրամատիրոջ և հողատիրոջ հարստութիւնները գիզուեցան այն աստիճան, որ անոնց ճոխութիւնը, գեղսութիւնը արար ախարհին տեսանելի դարձաւ։

Ընդհանուր պատերազմի աւարէն զուրկ մնացին և իրեւ պարտեալներ պարտքերու տակ ինկան Գերմանիան, Աւստրիան, Պուլկարիան, Թուրքիան և աւարի բաժինէն քիչ մաս ստացած Իտալիան։ Գերմանիոյ, Աւստրիոյ և Իտալիոյ աշխատաւոր պասակարգերը առաջին օրերը տիրապետող դասակարգերու՝ պատերազմի հրձիզնիրու օձիքէն լաւ մը բռնեցին, զանոնք պատասխանատութեան կանչեցին, խայտառակեցին և պետութեան զեկը մեծ մասամբ իրենց ձեռքը կեղրոնացուցին։ Եթէ այդ երկիրներու սոցիալ գէմոկրատիան ունենար կորովի քաղաքականութիւն մը, մինչեւ հիմա այդ պետութիւններու զեկավարութիւնը իրենց ձեռքը կը մնար— ինչպէս Ֆրանսայի մէջ— և Եւրոպային կը խնայուէր թէ՛ կեանքի և թէ՛ զոյքի կորուսներ և աշխարհը կը բոլորէր խաղաղ շրջան մը, որու ա՛փը կը քաշէ այժմ։

Բայց . . . մէկ կողմէն Գերմանիոյ, Աւստրիոյ, Իտալիոյ աշխատաւորութեան երերուն և տկար քաղաքականութիւնը, միւս կողմէն Անգլիոյ, Ֆրանսայի իմպերիալիստ կառավարութեանց, — կապիտալիստ դասակարգին սթափումը, որու ձեռքէն կորսնցնելու վախէն՝ մէջտեղ դրին այնպիսի ենթիբներ, որով պարտութեան մատնեցին այդ երկիրներու գէմոկրասին, եւ ոյժ տուին ֆաւական պրոպականի մը յառաջացման։ Այո՛, համարձակօրէն կրնանք յայտարարել որ Հիթլէրի, Մուսուլինիի, Քեմալի, Սեմաքսասի, հրապարակալու, ֆաշական ոէժիմի տեղաւորման բաւն դերակատարները Անգլիոյ և Ֆրանսայի իմպերիալիստներն եղան։

Եւրոպայի կապիտալիստները ոչ միայն կը պայքարին աշխատաւորութեան գէմ, այլ և իրարու գէմ։ Այդ հակառութիւններու բախումէն յառաջ կու գայ Եւրոպայի ներկայ թնձուկը։

Ժընեւի Ազգերու Լիկան յաղթական պետութիւններու պարզ մէկ ծուղակն էր, որով կ'ուզուէր կապկպել պար-

ռեալներու ձեռքն ու ստքերը։ Հոն գրուած և զծուած բոլոր օրէնքները միայն յաղթող բուրժուազիին նպաստաւոր էին։ Վիլսնի գաղափարները մնացին օդին մէջ կախուած։ Ժընեւի գերը եղաւ բոնկած հրաբխային լերան բերանը զոցել։ Այսպիսի վիճակ մը անշուշտ երկար տեւել չէր կըրնար, պիտի պայթէր և պայթեցաւ։ Սրդի Եւրոպան զըռուարութեան մատնող հարցերու զլիսւորները ասոնք են։ ա.— Մաքսերու սահմանումն և արգելքները։ բ.— Դրամի անկայունութիւնը։ գ.— Կուտակուած կապիտալի ազատ շարժման արգելքը։ դ.— Հում նիւթերու՝ գաղութային շուկաներու մենատէրներու կողմանէ սեփականացումը։ ե.— Աշխատանքի և աշխատաւորութեան կաշկանդումները։

Այս սեղմումներէն ամենաշատ տուժողը Գերմանիան է։ Օրգանապէս առողջ, արտադրող, և ձեռներէց Գերմանիոյ առջեւ հսկայ թումբեր դրուեցան՝ նման խոշոր գետերու առջեւ ցցուած ամբարդակներու։ Դիմոկրատական Գերմանիա մը, բնաւ դժուարութիւն չը պիտի քաշէր հասկացողութեան գալ Խորհրդային Միութեան, Անգլիոյ, Ֆրանսայի և Ամերիկայի հետ։ Այդ երկիրներու եղբայրակից զէմոկրատիան նկատի պիտի առնէր Գերմանիոյ արդար իրաւունքները, անոր բնական ընդունակութիւնները և պահանջները և Սրեւին տեկ ազատ տեղ տար անոր՝ տեղաւորցնելու իր հասակ նետող մարմինը։

Բայց այդպէս չի մնաց Գերմանիան և Իտալիան։ Հոն գործի գլուխ անցան Փաշիզմի կուռքերը, կտրեցին աշխատաւորութեան լեզուն, զինեցին այդ երկիրներու կապիտալիստներու և իմպերիալիստներու վոհմակները և յառաջըերին ֆաւական եւ նացիսկան բիրտ բռունցքներ։ Յաղթուներու իմպերիալիստները այդպիսով կարողացան «գեղին լաթ» հազցնել այդ երկու պետութիւններուն և ատելի դարձնել համաշխարհային դիմոկրատիայի աշխին։


Հիթլէր և Մուսուլինի այնպիսի լոգունզներ զրին մէջ՝ տեղ՝ որով թունդ հանեցին բալոր դէմոկրատ տարբերը, չարամիտ կապիտալիստներու թագուն հրճուանքին տակ։ Թէպէտ ֆաշական և նացի ուժիմները երբեմն Եւրոպան սարսելու և կամ կապիտալիստներու քունը փախցնելու վա-

խեր կ'արթնցնեն, սակայն այդ բոլորը տակաւին Անգլիոյ իմպերիալիստներու քանթրուին և նթարկուող ելոյթներ են։ Այն ատեն անոնց գլխին կ'իջնայ լախմի հարուածը, երբ յոխորտացող ֆաշլզմը լուրջ վտանգ սպառնայ նենգամիտ Սլավոնի մեծ պետութեան, իրաւունք ունինք ուրեմն յայտնելու որ Եւրոպայի ներկայ խառնակ վիճակի բան պատսխանատուները յաղբական իմպերիալիսներն են։

Խնդրի ողբերգական կողմը հոն է որ Գերմանիոյ և Իտալիոյ, ինչպէս նաև Յունաստանի և բոլոր ֆաշական պետութեանց գլուխը անցած կամ անցնի տրուած են այնպիսի անհեռատես և վարձկան գիւանագէտներ, որոնք իրենց երկրի բուն շահերու գիտակցութիւնը չունենալէն զատ, նաւերնին ալ խրած են ճախճախուտքին մէջ։ Եւ եթէ ներքին յեղափոխութիւն մը չի գայ զանոնք որբելու հրապարակէն, տակաւին երկար պիտի հեծէ այդ երկիրներու գէմուկրատիան։ Ֆաշական պետութիւնները կը կարծեն թէ բոնի ուժով, զինու զօրութեամբ պիտի կարենան յարատեւօրէն կենալ իրենց գահին վրայ, հոդ կը սիսալին։ Գերմանիա և իտալիա այն ատեն կը հասնին իրենց նպատակին, երբ արձակուին աշխատաւորութեան կապուած ձեռքերը, երբ ազատ քուէարկութեամբ նոր և թարմ ժողովրդական պետութիւն մը հրապարակ բերեն և կազմակերպած ահեղ բանակով մը՝ մէջտեղ զնեն և պահանջնեն իրենց կորսուած իրաւունքները։ Ֆաշլզմի խելազար հերոսները՝ իրենի չեն կրնար բան մը ընել, և թոյլ չեն տար որ երկրի իրաւատէր Դեմոքր ոտքի ելնէ և աշխարհին ըսէ իր հուժկու և ազգու խօսքը՝ որուն պատրաստ են լսելու բոլոր երկիրներու դէմոկրատական տարրերը։

Եւրոպայի թենուկը այն ատեն միայն կը լուծուի, երբ նայ Ֆաւական և նացիական ուժիմը, և տիրապետ դեմոկրատակորով ուժիմը։

ՎԵՐԹ



ՄԱՄՈՒԼԻ ՏԱԿ Է

ՇՈՒՏՈՎ. ԼՈՅՍ ԿԸ ՏԵՄՆԻ ՀԵՂԻՆԱԿԻՆ Բ. ԳԻՐՔԸ

Հոգին եւ Նիւթը

ԴԱՐՎԻՆԻԶՄ ՈՒ ՄԱՐՔՈՒԶՄ

ԿԱՐԴԱՑԵՔ ԵՒ ՏՈՐԱՉԵՑԵՔ

ՅԻՍՆԱՄԵԱԿԸ

1238 P. O. Box

Prov. R. I. U. S. A.

••

ԱՐԱՐԱՏ

ՕՐԱԹԵՐԹ

B. P. 616 Beyrouth (Liban)

••

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՈՍՏԱՆ

ՕՐԿԱՆ ՀԻՒ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԻ

••

ՊԱԼՔԱՆԵԱՆ ՄԱՄՈՒԼ

ՕՐԿԱՆ ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՇՐՋԱՆԻ

••

ՀԱՐԺՈՒՄ

ՕՐԿԱՆ ՀԱՐ. ԱՄԵՐԻԿԱՅԻ ՇՐՋԱՆԻ

••

ՆՈՐ ԵՐԿԻՐ

ՕՐԿԱՆ ՖՐԱՆՍԱՅԻ ՇՐՋԱՆԻ

A II
80477

ԳԻՆ Յ ՖՐԱՆՔ

Արտասահման 4 Ֆրանք

Ամերիկա 25 Միլիոն

ARSEN GUIDOUR

École Mixte Guiliqian

HART-SISSI

Alep-Syrie